



241  
n-20



Ա Յ Տ Վ Ա Ր Ե Ր Ե

Մ Ա Խ Կ Ա Խ Ց



Բ

Յ Ա Ե Լ Ե Ա Ա

2014-43

Common Name  
Diptera  
Order  
Diptera  
Family

Openly July 4 Guy

5085

ՅԱՒՆԻԱՆ

ԿԱՄ

ՀԱԳԵՑ ԶԵԿՈՒԹՅՈՒՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ



ՎԵՐԵՍԻԿ

ՍՈՒՐԲ ՊԱՇԱՐ



580-2007



580-2007





ՅԱՌԵԼԵՐՈՒ

# ՅԱՒՆԻԱՆ

ԿԱՄ

ՀԱԳԵԶԱՒԱԿԻ

ԳԱՅՈՒԽ ԱՅԸՆԴԻՆ

Արծիւին բոյնը:

ՆԱՄԲԱՐՁՄԱՆ օրը եկաւ մայ-  
իս ամսուն զեղեցիկ առաւօտներէն  
մէկը, որ կարծես թէ բարեպաշտ քրիս-  
տոնէից հետ ամէն արարածներն ալ  
Քրիստոսի յաղթանակին տարեդարձը  
կը կատարէին: Ի՞նչ բարի խորհրդա-  
ծութիւններ ըներ բարեպաշտ մարդ  
մը ասանկ սուրբ օրեր: Քանի որ  
կը մոտածէ թէ ան օրն էր որ Քրիս-  
տոս տէրն մեր աշխըրքիս վրայ իր Հօ-

ըլ ամէն կամքը կատարելէն ետքը ,  
յաղթող թագաւորի մը պէս իր ա-  
թոռը դնաց նստաւ , ու արքայութեան  
դուռը իրեն հետեւողներուն բանալէն  
ետքը՝ անդադար զիրենք հոն կըհրա-  
ւիրէ իր փառքը վայլելու , ի՞նչպէս սիր-  
ուը կըվառի արքայութեան փափագո-  
վը , ու աշխարհքս ամենեին աչքին  
չերենար :

Ահա ասանկ մոտածութիւններով  
լցուած Արնոլ անունով բարեպաշտ  
մարդը՝ որ Վալտենապուրի բերդին վե-  
րակացուն էր , ելաւ իր տնէն : Դժո-  
նոր լմբնցուցեր էր իր առաւօտեան  
աղօթքը՝ որ ըրեր էր Աստուծոյ ըսե-  
լով . « Փառք ու շնորհակալութիւն  
կընեմքեղի երկնաւոր թագաւոր , Յի-  
սուս Քրիստոս , որ բացիր մեղի եր-  
կինքը և զմեղ սուրբ արիւնովը դնե-  
ցիր . և մեղի տեղ սլատրաստելու  
համար այսօր երկինքը դնացիր : Ա՛ն ,  
երբ պիտի ըլլայ , որ ես ալ ար-  
ձանի ըլլամ մէկ օր մը քովդ դալ , ու  
քեղի հետ վայելել ան քաղցր վարձքը՝

որն որ խոստացեր եսքեզ սիրողներուն » :

Արնոլ աս աղօթքով մսիթարւած Ճամբայ ելաւ Խաղնաւ ըսւած բերդը երթալու, որ իր բերդէն հինգ մղոն հեռու էր. վասն զի առջի իրիկւընէ իմացեր էր՝ թէ հոն իր աղջիկը՝ որ բերդին տիրոջը հետ պսակուած էր՝ զաւակ մը ունեցեր է : Աս ուրա խութիւնը մոռցընել տուաւ Արնոլին Ճամբուն լեռնոտ ու խորտուբորտ ըւլալը և ուրիշ դժուարութիւնները :

Ինչ որ է նէ, հրացանը ուսը զար կած՝ առաջ երթալու ատենը, « Աս աշխարհքս ալ իմը բած Ճամբունման է, կըսէր ինքն իրեն. մէյմը պէտք է ելալ, մէյմը ինջնալ. երբեմն դիմացդ շխտակտեղ մը կելսայ, երբեմն ալ կարուփոս Ճամբայ մը. ասդիս մէկ զուար Ճալի ընդարձակ տեղ մը կերևնայ, քիչ մը անդին վտանգներով լեցուած տեղ մը, բայց ուզես չուզես պէտք է առաջ երթաս, յուսալով որ ՚ի հարկէ աս Ճանա Ճրալի Ճամբորդութիւնն ալ վերջ մը

ունի։ Ահա ասանկ է մեր կեանքը։  
շատ կամքիչ ապրելնիս հոգերնիս չու-  
լայ ամենեւին, միայն վերջերնիս բարի  
ըլլայ, նայինք որ մահերնիս Ճշմարիա-  
քրիստոնէի մահ ըլլայ, մնացածը հող  
չէ։ Հարստութիւն, պատիւ, դիտու-  
թիւն, ամենն ալ ուրիշ բան չեն՝ բայց  
եթէ փուռ ծուխ մը»։

Ասոնք և ասոնց նման բաներ մը  
տածելով՝ բարձր քարոտ լեռան մը վո-  
րայ հասաւ. տեսաւ որ խիստ հոգներ  
է, ժամացոյցը հանեց նայեցաւ, քրտին-  
քը սրբեց. «Քաւական Ճամբայը բռեր եմ,  
ըսաւ, քիչ մըն ալ սատեղս կենամ հոգ-  
նութիւն առնեմ. ինչպէս ըլլայ՝ կա-  
նուխկել կը համնիմ ձայնաւոր պատա-  
րադին»։

«Եստաւ ժայռի մը վրայ, հրացանը  
քովը դրաւ, քիչ մը բան հանեց մա-  
խաղին ու սկսաւ նախաճաշիկ ընել։  
Չորս դին խոշոր խոշոր քարեր ու  
ժայռեր կային, ասոնց ալ տակը ամեն  
դին ահաղին վիհեր՝ փոսեր։ Ակամըն  
ալ հեռըւանց խշտոց մը լսեց. դառ-

նայ տեսնայ որ մեծ արծիւ մը թե՛ւ  
ըլ բացած կըթոշի. շուտ մը հրացա-  
նը առնելը ու դէսլ ՚ի թոչունը շոկե-  
լը մէկ ըրաւ. բայց ծառերը արդելք  
եղան որ չիկրցաւ աղէկ նշան առ-  
նել, ու ինչուան որ ուրիշ յարմար  
տեղ մը դտաւ նէ՝ արծիւր շատ հե-  
ռացաւ: « Ոյէտք է որ ասոր բոյնը  
ասկէ շատ հեռու չըլայ, երթամնայ-  
իմ» ըսաւ, ու շուտ մը զնաց՝ դուրս  
տնկուած ժայռին վրան ելաւ, վար նայ-  
եցաւ. մէյմըն ալ խորունկ տեղ  
մը խոշոր քարի մը ճրդքուածներու  
մէջ տեսաւ անոր բոյնը : « Յայեցաւ  
որ արծիւին ձաղերը բոյնին մէջ մէ-  
կըզմէկու հետ կըկըռուին, մէյմըն ալ  
տեսնայ որ անոնց ոտքին տակը մար-  
դու նման բան մը կայ. « Վ այ, աս  
ինչ բան պիտի ըլլայ՝ ըսաւ, ինչնամ  
նայիմ ինչ բան է »: Մէկէն սկսաւ  
ժայռին քովերէն վար ինչնալ չորս  
դին բոնելով որ չըլայ թէ ան ահա-  
դին անդունդին մէջ իյնայ, որչափ  
որ կըմօտենար՝ այնչափ սիրաը կը-

նետէր . վերջապէս հասաւ բոյնին  
քով . . . նայեցաւ ու զարմանքէն պա-  
ղեցաւ . տեսնայ որ . . . պղտի տղայ  
մը երկու իրեք տարեկան՝ արիւնու  
տած թաթիկները իրեն երկլնցուցեր  
է : Արնոլին սիրտը կտոր կտոր եղաւ ,  
երբոր տեսաւ ան աղւոր տղան՝ ձեռ-  
ւըները ոտւըները վիրաւորած ու զգես-  
տին մէկ կտորը պատրուտած ան-  
դութ թոչունին կտուցին զարնուածքը  
ներէն , որ յափշտակեր էր աս տղան  
իրեն ձագերուն կերակուր ընելու  
համար : Արնոլ շուտ մը զրկեց տղան ,  
սկսաւ շոյել միսիթարել ու սիրտ  
տալ : Տղան ալ անոր երեսը նայելով ,  
զուարթ կերպով մը ժպտեցաւ . ասով  
Արնոլ ալ աւելի սկսաւ ուրախանալ  
ըրած բարեկործութեանը վրայ , որ  
անմեղ տղան մահւընէ խալսեց : Տը-  
ղուն վերքերէն վաղած արիւնը սրբ-  
քելէն ետքը , դարձաւ արծիւին ձա-  
գերուն վըրայ նայեցաւ . կուզէր զա-  
նոնք ալ առնել , բայց դիւրին չէր . կը-  
վախնար ալ որ չըլայ թէ յանկարծ

արծիւը վրան համնի . ուստի ձագերը  
թողուց, տղան կոնակը առաւ, ու շատ  
աշխատանքովնորէն վեր ելաւ : Երբոր  
առջի տեղը հասաւ, տղան նստեցուց,  
վէրքերը նայեցաւ տեսաւ որ շատ խոր  
չեն, կապեց զանոնք, ու հարցուց տղուն  
թէ ինչպէս եղաւ որ ասանկ տեղ եւ  
կար : Տղան հասկըցուց իրեն թէ մեծ  
թոշուն մը զիս առաւ ու օդուն մէջէն  
բարձրանալով ան տեղը բերաւ . շատ  
լայցի ու ողբացի ու մայրս կանչեցի,  
բայց անօդուա, ըսաւ : Անունս Յու  
լիոս է, ու մենք ան ձորին մէջը կը-  
բնակէինք՝ ուր որ կըլուացւէին :  
Այսափ բան միայն կըցաւ իմանալ  
Արնոլ հարցընելովը, քիչ մը ուտելու  
բան տուաւ Յուլիոսին, ու ըսաւ, թէ  
ես կերթամքու մայրդ կըփնտուեմ.  
բայց ինչուան որ դանեմնէ՝ պէտք է  
որ քովս կենաս ու չիլաս : Տղան աս  
ամէն բաները հասկըցաւ ու յանձն  
առաւ :

## ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

Մկրտութիւն :

ԵՐԲՈՐ պատուական Արնոլը իսկ  
նաւ բերդը հասաւ՝ մահվանէ աղա-  
տած տղան դիրկը, ամէն տեսնողները  
զարմանալով սկսան հարցընել թէ ի՞նչ  
սիխի ըլլայ ատիկայ: « Ատ ի՞նչ է բե-  
րածդ, ըստ իր փեսան ծիծաղելով,  
ուսկի՞ց որսացիր առ տղան » : Ար-  
նոլ պատասխան տուաւ թէ արծիւին  
բոյնէն որսացի առանց կարթի: —  
Իրաւ կըսես, ըսին ամէնքը մէկ բե-  
րան, աս տղան արծիւին բոյնէն գտար.  
աղէկ որ ան անդութ թոշունները  
չեն կերեր ատիկայ . նայեցէք ի՞նչ  
աղւոր տղայ է »: Պղախ Յուլիոսն  
աւամէն իրեն մօտեցողներուն ձեռւր-  
ները կերկընցընէք ուրախութեամք:  
Ծուտ մը բոլոր բերդին մշջ ձայն

եղաւ, ամէնքը սկսան Արնոլին ազատած տղուն վրայ խօսիլ, ամէն մարդ կրկաղէր ան տղան տեսնելու. բարի ծերունին ալ պէտք եղաւ որ քսան անդամ մը պատմէ եղած դիպուածը:

Քիչ մը ատենէն պատարագի զնաց Արնոլ. շատ ջերմեռանդութեամբ լսեց ան պատարագը. շատ ատենէ՝ ի վեր այնչափ ջերմեռանդութեամբ աղօթք չէր ըրած: Ան օրը իրեն մէկ մեծ յիշատակի արժանի օր մը եղաւ:

Պատարագը լմըննալէն վերջը Արնոլ իր փեսին տունը զնաց, ուր մկրտութեան պատրաստութիւն կրտեսնէին: Անկէց շատ ժողովրդով նորէն ժամ դացին ու փառաւոր հանդէս սով մկրտութիւնը կատարեցին, տղուն անունն ալ Արնոլ ուղեց որ թագուհի գրւի: Ակրտութեան հանդէսը լմըննալէն ետքը՝ աւագերէցը աղւոր քարող մը տըւաւքրիստոնէից պարաքերուն վրայ. քարողին էն տաք տեղւանքը յարմար բերելով մէկ երկու բան ալ Արնոլին ըրած գեղեցիկ

բարեգործութեանը վրայ խօսեցաւ,  
և մարդարէանալու պէս ըստ թէ ան  
տղան ատենօք իրեն աղատողին մեծ  
միսիթարութիւն սկսոի ըլլայ։ Առ  
նոլ աս քարոզը լսելու ատենը՝ սիրար  
փղձկեցաւ, սկսաւ արցունք թափել,  
և սրտէն Աստուծոյ ուխտեց որ թէ  
որ Յուլիոսին ծնողքը չեղանայ նէ՝  
իրեն տղուն պէս մեծցընէ զինքը։

Կէսօրւընէ եաքը մօտ եղած գեղեց  
րուն ձորերուն ամէն դին մարդ խրկեց  
որ փընտոեն գտնան տղուն ծնողքը.  
բայց չիկրցան գտնալ, և մէկ տեղէ մը  
ամենեին ձայն մը չելաւ։ Արնոլին սիր  
ատով չիհանդչեցաւ. իր փեսին  
ձեռքովը չորս դին թղթեր զրել տր  
ւաւ. ինչուան մէկ քանի օրւան հեռու  
քաղաքներ, որ ամէնն ալ իմանան թէ  
Յուլիոս տղան իր քովն է. բայց որ  
շափ ալ ջանաց Յուլիոսին ծնողքը  
գտնալու ձայն ձուն չելաւ։ Ան ատե  
նը Արնոլն ալ ծիծաղելով ըստ իր  
աղջկանը. « Աստուծած քեզի տղայ մը  
տուաւ նէ՝ ահա ինծի ալ տուաւ հու

դեղաւակ մը . Յուլիս իմ տղաս թող  
սեպէի , իմ հոգեղաւակս կընեմ ես  
ասիկայ ու կըկրթեմ , թող իմ ծերու  
թեանս մխիթարանքը ըլլայ . կըյու  
սամ որ աս բարերարութիւնս անօ<sup>շ</sup>  
զուտ չըլլար » : Աղջիկն ալ պատաս  
խան տուաւ . « Կատ աղէկ մտածեր  
ես , հայրիկ , ըսաւ . ու թէ որ քեզի  
ծանրութիւն կըլլայ նէ՝ հոս թող ատ  
տղան , ես իմ զաւկիս հետ կըմեծցը<sup>ր</sup>  
նեմ զինքը . Աստուծոյ փառք , երկուքն  
ալ կերցընելու հաց ունինք » : Բայց  
Արնոլամեննեխն չուզեց իրմէ հեռացը<sup>ր</sup>  
նել տղան . անունն ալ դրաւ Յուլիսու  
Արծիւեան , որպէս զի միշտ յիշա  
տակը մնայ թէ արծիւի մը ճանկէն  
խալսեր է :

Մկրտութենէն քանի մը օր ետքը՝  
Արնոլ ետ դարձաւ , իր տեղը գնաց ,  
հոգեղաւակն ալ հետը : Մարդարիտա  
իր կինը աս աղւոր տղան տեսածին  
պէս , « Աս ինչէ , ըսաւ ծիծաղելով .  
թուս փոխւեր մանչ եղեր է . ինչպէս  
ալ շուտով այդչափ մեծցեր է » : Ար  
նոլ ալ բոլոր Յուլիսին պատմութիւ

պատմելէն ետքը « Քեզի բան մը  
ըսեմ, ըսաւ . հիմայ ես Աքրահամ  
նահապետին կընմանիմ, դուն ալ Աշ-  
ուային, որ մեր ծերութեան ատենքը  
աս պըղտի տղան պիտի մեծցընենք :  
Աստուած տայ որ աս մեր Յուլիոսն  
ալօր մը Խսահակայ առաքինութիւն-  
ներովը զարդարւի, որ մենք ալ մեր  
աշխատանքը ու հոգը փուճը դացած  
չիսեպենք » : Վարդարիաս դրկեց ար-  
դան, « Խեղճ տղայ, ըսաւ, ուր է քու  
մայրդ . եկուր ուրեմն ես քու մայրդ  
ըլլամ, ու քեզ իմ զաւկիս պէս սիրեմ,  
ու աչքիս պէս հոգամ մեծցընեմ » :  
Տղան ալ ձեռւըները անոր երկընցուց,  
վիզը սլլըւեցաւ, ու կարծես թէ ը-  
սել կուզէր թէ՝ ես ալ քեզ ինձի մայր  
կըճանչնամ, որովհետեւ կըխոստանաս  
իմ մօրս հոգը ցուցընելու իմ վրաս :

Ասանկով Յուլիոս Աքնովին տու-  
նը մնաց, ինչպէս թէ ինքն ալ նոյն  
ընտանեացը մէջէն մէկը ըլլար : Ա-  
նուշ հլու բնութիւն մը կըցուցընէր .  
քիչ ատենի մէջ իրեն աղօթքները  
աղէկ սորվեցաւ, ու պատուական ծե-

ըերուն մեծ միտիթարութիւն եղաւ . բը-  
նական ալ շատ խելացի ելաւ , սուր  
յիշողութիւն մը ունէր և ուսմունքի  
շատ յարմար կերենար : Երբեմն ձմեռ  
ւան երկայն դիշերները Արնոլ տղան  
ծնկանը վրայ կառնէր ու աստուածա-  
շունչի պատմութիւն մը կըպատմէր .  
Յուլիոս աղէկ ուշադրութեամբ մտիկ  
ընելէն ետքը՝ չիհասկըցած բաները  
մէկիկ մէկիկ կըհարցընէր անուշութք ,  
ու երկրորդօրը իր կերպովը նորէն կը-  
պատմէր ան պատմութիւնները զար-  
մանալի Ճշգութեամբ : Երբոր մէյմը  
կարդալ սորվեցաւ , ալ միշտ դիրք կու-  
զէր . ու դեռ եօթը տարւան չեղած՝  
Արնոլին զբքերէն շատը կարդացեր  
էր . անոնց մէջէն ալ իր հօրը ընտ-  
րածները միայն : Ճերմեռանդու-  
թիւնն ալ ուսումնասիրութենէն վար  
չէր մնար . միշտ աղօթքի ամէնէն ա-  
ռաջ կընստէր ու ամէնէն վերջը կել-  
լար . օրէ օր Ճերմեռանդութիւնը ա-  
ւելցընելով՝ իր ծեր ծնողացը սիրտը  
կըպուարճացընէր :



## ԳԱՅԻՆ ԵՐԵՌՈՐԴ

Ուստիւ Հայութ :

ՅԱԿԱՆԻ իր ծնողացը մէկ հատիկ  
մխիթարութիւնն էր իր առաքինու-  
թիւններովը, մանաւանդ պատրաստ  
ու կատարեալ հնազանդութեամբը :  
Իր սէրը ու երախտաղիտութիւնը ա-  
նոնց ցուցընելու համար ամէն աշխա-  
տանք աչքին թեթև կերևնար. աղեկ  
կըճանչնար անոնց աշխատանքին յար-  
դը, ու կընայէր որ ամէն բանի մէջ  
անոնց օգնութիւն հասնի : Առանց  
հրամանի ամենևին տընէն չէր հեռա-  
նար. իր ծնողքն ալ անանկ սիրով  
կըգուրդուրային վրան ու անանկ ա-  
նուշութեամբ կերթային հետը, որ  
չէր իմացուէր թէ իրենց հողեղա-  
ւակն է :

Յուլիոս առջի հաղորդութիւնը առ-  
նելու սահնաբ աւելի յայտնի ըրաւ իր

ջերմեռանդութիւնը. բոլորաղայութիւն  
անմեղութ անցընելովը աս սուրբ խոր-  
հուրդիս ալ աղէկ պատրաստութիւն  
տեսած էք. ու ձեռքէն զար նէ՝ աւելի  
կանուխ կուղէք հաղորդւիլ, բայց իր  
ծնողքը չափ դրին ջերմեռանդութեւ:  
Ամէն ճանչւորները աշւընին աս օրհ-  
նած տղուն վրայ դրեք էին. ամէնուն  
բերանը աս էք թէ Արծիւեան Յուլիո-  
սը աս դեղին էն սուրբ՝ ու էն առաքինի  
տղան է: Միայն ինքն էք որ աս բա-  
րի կարծիքը չունէք իր վրայ, և հաս-  
տատ կերպով անմեղութեան ճամ-  
րուն մէջ առաջ կերթար:

Արնով աս տղուն խելօքութիւնը  
աղէկութիւնը տեսնելով խելքը կը-  
թոցընէք. սկսաւ մոտածել թէ ինչ վի-  
ճակի մէջ դնէ զինքը: Կատ մոտածե-  
լէն ետքը ուղեց բուն տղուն կամ-  
քը իմանալ. շատ ետևէ ընկաւ, բե-  
րանը վնատոեց, բայց ճար չեղաւ, չի-  
կըցաւ որոշ բան մը լսել բերնէն՝ թէ  
աս վիճակը մէկալէն աղէկ կըսելէ կամ  
կընտրէ: Անոր համար միտքը դրաւ

որ համարձակ իրեն հարցընէ աս բանը. յարմար ատեն ընտրելով մէկ կիւրակի օր մը իրիկւան ժամէն դառնալէն եաքը՝ սկսաւ հարցընել իրեն. «Դուն զիտես որդեակ, ըսաւ, ի՞նչ պէս մենք զքեղ կըսիրենք. ուրեմն ատենն է հիմայ որ ըսես թէ ի՞նչ վիճակ կուղես ընտրել: Խօսէ համարձակ, ըսէ ի՞նծի՞ ի՞նչ բանի կըսփափազիս. մի վախնար, մենք ամենեին բանի մը չենք խնայեր. դու ի՞նչ վիճակ ալ ընտրես՝ մենք սպատրաստ ենք ամեն բան յանձն առնել, միայն թէ դունքու երջանկութիւնդ դտնաս»:

Յուղոս խել մը ատեն տարակուսած կենալէն վերջը՝ Արնոլին ձեռքին բըռնեց ու սպատկառանքով մը ըսաւ. «Կատ աղէկ, հայրիկ. որովհետեւ կուղես իմկամքս իմանալ, խոստացիր որ ամենեին ուղածիս գէմ չիկենաս: Դիտցած ըլլաս որ առջի անդամսըրը բութիւն առած օրս Յիսուսէն խընդեցի, որ ինծի շնորհք տայ, միտքս բանայ, որ իմանամ թէ ի՞նչ կերպով

կրնամ իմ երախտաղիտութիւնս ցուցընել ձեղի , ձեր ինծի ըրած այնշափի բարիքներուն համար . Աստուած ալ ինծի ազդեց որ ես ալ հրամանոցդ վիճակը ընտրեմ : Հրամանքդ արդէն ծերացած ես , քիչ ատենէն ատ պաշտօնները որ կընէք՝ վրանիդ կըծանրանան , հիւանդութիւններն ալ չեն պակսիր , մէկ քանի տարիէն ամենևին չէք կընար առ ծառայութիւնները ընել . ուրեմն ահա հրամանքիդ տեղը ես կըլլամ . և ինչպէս որ իմ կեանքս դուք աղատեցիք , այսպէս ալ ես իմ կեանքս հրամանքներնուդ կընծայեմ :

— Ա՛հ , իմին սիրուն զաւակս , ըստ հայրը , ու զրկեց աղնիւ տղան . ի՞նչ ու ուաքինի բան մտածերես : Հաղար փառք կուտամ Աստուծոյ որ զիս ան օրը տարաւ ան լեռանը վրայ , որպէս զի ասանի աղնիւ տղու մը կեանքը ազատեմ : Քուկին ըսած խորհութիդ շատ հաւնեցայ ու զմայլեցայ . բայց հաստատ ես ըսածիդ վրայ . կուզես ուրեմն աս տեղիս վերակացուն ըլլալ :

— Հրամեր ես, հայր, կուղեմ, ըստ, և կըուսամ որ Աստուած ալ կօրհնէ իմ առաջադրութիւնս :

— Կօրհնէ, դիտեմ որ կօրհնէ, ըստ ծերը, վասն զի շատ աղէկ բան մտածեր ես. և վրայէդ չիսպակսիր իւրեն սուրբ շնորհքը . վասն զի Աստուած աղէկ գործքերը ոչ երբէք անվարձ կըթողու » :

Երբոր ասոնք մէկզմէկէ բաժնըւեցան, Աբնոլ իր ընկերոջը սպատմեց Յուլիոսին հետ ըրած խօսակցութիւն։ Մարդարիտա երբոր լսեց տղուն խեցի ու աղնուական դիտաւորութիւն՝ արցունքը չիկըրցաւ բռնել։ Մէկէն որոշեցին որ Յուլիոսը մօտ եղած գեղին դպրատունը դնեն, որպէս զի հարկաւորուսմունքները սորմիւ։ Բայց աս սպայմանով կըթողում որ Յուլիոսը ինձմէ բաժնըւի, ըստ Մարդարիտա, որ աղատ ըլլայ ամէն կիրակի ու տօն օրերը հոս մեզի հետ անցընելու. շաբաթ օրը դասը լմըննալէն վերջը հոս դայ, երկուշարթի առտուն դառնայ » :

Երբոր ամեն բան ասանկ որոշեցին, Արնոլ Յուլիոսին համար պըզտի հրացան մը դնեց, ու պարպելը սորվեցուց. երբեմն երբեմն ալ հետը կրտանէր ու իր վիճակին յարմար եղած բաները անոր կըսորմեցընէր: Ասանկ ալ վեր ’ի վերանց բերդը պահելու վրայ հարկաւոր տեղեկութիւն մը տրւաւ անոր, և ըսաւ որ պատրաստը դպրատուն երթալու:

Յուլիոսին բաժնըւելուն վրայ շատ արցունք թափեցին իր ծնողքը. անանկ տրտմեցան, որ կարծես թէ մէյմ' ալ պիտի չիտեսնային դինքը: Իրեն մէկ քանի օդտակար խրատներ տըւին, ու մասնաւոր կերպով ապսպրեցին որ մէկէն ’ի մէկ դպրատունը ով որ դայնէ՝ հետը չիբարեկամանայ. նախ աղէկ մը քննէ իր ընկերները, վերջը բարեկամանայ հետերնին. Յուլիոսն ալ խօսք տըւաւ, ու խօսքը պահեց:

Տանը մէջ ինչպէս էր նէ՝ դպրատան մէջ ալ անանկ մնաց, ջերմեռանդ, անմեղ, աշխատող, հլու, մար-

դավար. և քիչ ատենէն իր դասին մէջ  
առջինը եղաւ. իր դասընկերները բո-  
լոր անցաւ, անոնց դժուար եկած  
բաները իրեն խաղալիք էին, ու իր սր-  
բամտութեանը և յառաջադիմութերը  
համար՝ վարպետներուն ալ զուարձու-  
թիւնն եղաւ:

Ամէն իրեք ամիսը մէյմբ՝ Արնոլ-  
դալրատան վերակացուէն աղէկի վկայու-  
թիւն կառնէր Յուլիոսին վրայ: Տա-  
րի մը ասանկ կը թըւելով Յուլիոս ալ  
վերի դասը անցաւ. հոն ալ նորէն  
ցըցուց իր աղէկութիւնը, և ծնողացը  
նոր նոր ուրախութիւններ պատճա-  
ռեց: Այսպէս տարի տարւան վրայ  
մէյմէկ դասի մէջ զարմանալի կերպով  
առաջ գնաց. մանաւանդ պատկեր  
հանութեան մէջ շատ առաջ երթալով  
աղւոր աղւոր պատկերներ քաշեց ու  
հօրը տանը պատերը զարդարեց:

Երկուշաբթի օր մը դալրատուն եր-  
թալու ատենը Արնոլին ըսաւ, թէ աս  
շաբաթ օրը չեմ կրնար տուն դալ,  
որովհետեւ բան մը ունիմ լմընցընելու,

սլետք է որ բոլոր իրիկունը անոր վրայ  
աշխատիմ. բայց կիրակի օրը կուղամ  
կերակուրին. անոր համար կաղաչեմ՝  
որ շաբաթ իրիկունը ինձի չըսպա-  
սէք, հապա կիրակի օրը։ Արնոլ չէ  
չըսպա, վասն զի դիտեր որ տղան հար-  
կաւոր բան մը չունենար նէ՝ առջի ի-  
րիկունէ կուղար։

Կիրակի օրը հասաւ. Արնոլու Վար-  
դարիտան ինչպէս որ սովորութիւննին  
էր՝ պատարազի դացին. տանը մէջ մի-  
այն աղախինը մնաց։ Ասիկայ խոհա-  
կերոցը աշխատելու ատենը լաց որ  
դուռը ետևէ ետև զարնող մը կայ.  
շանը քիչ հաջելէն իմացաւ որ Յու-  
լիոսը պիտի ըլլայ. գնաց դրանը քովի  
հարցուց թէ ովլ է, ինչ կուզէ։ Յու-  
լիոսին ձայնը լաելուն ալէս՝ բացաւ.  
« Պարոն, ինչ է առ բերածդ »  
ըսպաւ։

— Չայն մի՛ հաներ, ըսպաւ Յուլիոս.  
տանը մէջ ուրիշ մարդ կայ։

— Ոէ, հայրդու մայրդ պատարա-  
զի դացին։

— Աղեկ է ուրեմն, զան նէ զիրենք  
շատ պիտի զարմացընեմ . Եկուր ե-  
տեհս . բայց թէ որ անոնք զան նէ՝  
ամենեին բան չըսես » :

Աղախինն ալ խօսք արւաւ որ  
ձայն չի հանէ : Յուլիոս սեղանի մը  
վրայ մնառուկ մը դրաւ, բացաւ, ու  
մէջէն փառաւոր ներկովքաշած պատ-  
կերք մը հանեց, ու շուտ մը պատին  
վրայ կախեց ուրիշ պատկերքի մը տեղ՝  
որ ան ալ ինքը քաշեր էր : Աղախինը ան  
զեղեցիկ պատկերքին վրայ զարմանա-  
լով՝ բերանը բաց մնաց, ու սկսաւ  
դովել . Յուլիոս առանց անոր մտիկ  
ընելու՝ շուտ մը պարտէզը ինջաւ, քիչ  
մը դափնիկ տերեւ ժողվեց, ու անոնց  
մով պսակ մը շինեց, զնաց պատկերքին  
շրջանակին վրայ անցուց, որ ոսկեզօծ  
դոյնը կանանչ պսակին ծակերէն խիստ  
աղւոր կերենար : Ամէն բան լմընցը  
նելէն ետքը՝ ելաւ դէպ ՚ի ժամ եր-  
թալ սկսաւ, որ ծնողացը դիմացը առ-  
նէ : « Ովդիտէ որչափ պիտի ուրախա-  
նան, կըսէր ինքիրեն, երբոր վեր ել-

լան. ով զիտէ ինչպէս պիտի զարմանան։ Հապա, պէտք է որ ես ալ գունէ պղտի բաներով զիրենք ուրախացընեմ, որովհետեւ իրենք ինձի համար բանի մըն ալ չեն խնայեր։ Ո՞ւր էր թէ, կարենայի օր մը առաջ օդակար ըլլալ իրենց. ու իմ երախտադիտութիւն ուրիշ բանով ցուցընէի, չէ թէ սղատելելքով մը»։

Եյսպէս կըսէր ան աղնիւ պատանին։ Բերդին դիմացի անտառը անցաւ չանցաւ՝ տեսաւ իր ծեր ծնողքը որ հանդարտ հանդարտ տուն կըդառնային. սկսաւ սիրտը նետել, տեսնողը կարծէր թէ մեծ յանցանք մը բրեր է. անոր ներհակ բոլոր ուրախութիւնն էր՝ որ աս յանկարծական այլայլութիւնը բերաւ իրեն։ Ըեմ դիտեր ով աւելի ուրախացաւ երբոր իրարու հանդիպեցան. ծնողասէր աղան՝ թէ որդեսէր ծնողքը։ Վերջապէս հասան իրարու. Յուլիոս վազեց ծնողացը պրլրւեցաւ. անոնք բերնով ըսել չիկրցածնին՝ որ-

յունքով զուրցեցին։ Ինչ որ է նէ՛մէկա-  
տեղ տուն հասան։ Յուլիոս ծնողը  
վերի դստիկոնը թողուց, ինքը իր խու-  
ցը քաշւեցաւ։ Արնոլ ներս մտածին  
ալէս սպաղեցաւ մնաց։ «Մարդարիտա՛,  
կանչեց, եկուր եկուր, նայէ ինչ սքանչ-  
չելի սպատիկերք է»։ Ան մէկէն վագեց  
ակնոցը դրաւ։ «Ո՛չ, աս ինչ աղւորանն  
է, կանչեցին մէկբերան Արնոլ, Մար-  
դարիտան ու աղախինը։ Նայեցէք ինչ  
աղէկ ձգեր է, սա քարոտ լեռը տեսէք,  
սա ժայռերուն բազմութիւնը, սա ծա-  
ռերը, սա անդունդը՝ որուն մէջ որ-  
սորդ մը կինջնայ կոր, և սա արծիւին  
ձաղերը, որոնց քով սպատի տղայ մը  
կայ։ — Ո՛չ, իմ սիրուն Յուլիոսս, ը-  
սաւ հայրը։ ինչպէս ալ աղէկ ձեւա-  
ցուցեր ես ան ցաւալի դիպուածը՝ ու-  
րով քու կեանկդ աղատեցաւ։ Յուկին  
սիրոտդ առաջնորդեր է զրչիդ։ ի-  
րաւցընէ աս անգամ անցուցիր ուրիշ  
անգամները։ Ինայց սա ինչ է, տակը  
ստորագրութիւն մըն ալ կայ, Մար-  
դարիտա, կարդա նայինք ինչ է»։ ան

ալ կարդաց . « Յ եւ Տ ե ջ ի կ Ա մ ս ա բ ի ն ո ւ թ ե լ ա ն » :

Աս միջոցիս Յուլիոս կամացուկ  
մը խուցէն վար ինջաւ , ու գրանը  
ետելը կեցած՝ ծնողացը ուրախութելը  
վրայ կըզմայլէր : Երբոր տեսաւ որ ըս-  
կսան լալ , շուտ մը վազեց փաթթւե-  
ցաւ անոնց ըսելով . « Ա ի ր ե լ ի ծնողք  
իմ , թէ որ աս պատկերքը հրամանք  
ներնուդ այսչափ հաճոյ անցաւ նէ ,  
դիտցած ըլլաք որ աս մէկ սլզտի նշան  
մըն է միայն թէ ես կըփափաղիմզձեղ  
ուրախացընել : Վաճեցի որ իմ ա-  
ռաքինի հօրս ան դեղեցիկ դորձքը՝  
որով իր մահը աչքը առնելով՝ իմ  
կեանքս ազատեց , մեզմէ վերջը եկողնե-  
րուն յիշատակ մնայ , ու ժառանգու-  
թեան պէս մեր ցեղին մէջ սպահւի .  
որպէս զի մեր թոռներն ալ տեսնա-  
լով ասանկ սիրոյ օրինակ մը՝ իրենք  
ալ անոր նմանին , երբոր ասանկ ա-  
ռիթ մը իրենց պատահելու ըլլայ : Աս  
պատկերքս հրամանոյդ ալ յիշեցընել  
կուտայ , հայր իմ , ան նեղութիւնը՝

որ տղու մը կեանքը ազատելու համար յանձն առիր. կը յուսամ որ մէկ օր մը Աստուած երկինքը կուտայ հրամանքիդ ասոր փոխարէն վարձքը, որ երկրիս վրայ չէք կրնար առնել»:

Սեմ կրնար պատմել թէ ալ Յուլիոսին ծեր ծնողքը ի՞նչ սէր կապեցին իրենց տղուն վրայ աս միջոցիս մէջ. այնչափ կըսեմ որ շատոնցմէ 'ի վեր էր որ՝ Վալտենալուրկին մէջ այսպիսի զուարձալի օր չէր եղած. Այնուին ալ ծերութիւնը կարծես թէ տասը տարի ետ դարձաւ. քանի անդամի չափ գնաց ան աղւոր պատկերքին դիմացը, երբեմն աս բանիս կըզարմանար, երբեմն ան բանին, և ամեն անդամ մէյմէկ նոր բան կըզտնէր վրան խօսելու: Աս օրս մէկ մեծ յիշատակի օր մը եղաւ անոնց տանը մէջ:

## ԳԱՐԵՒՄ ԶՈՐՅՈՒԹԻՒՆ

Զախորդութիւն:

ՀՅՈՒՆԿՈՍԻՆ ուսմունքները լմբնց  
յընելու ատենը մօտեցեր էր, ինքն ալ  
կըսպասէր թէ երբ սփառի զայ ան  
երջանիկ ժամանակը՝ որ միշտ ծնողացը  
քովը լսալով, ձեռքէն եկած ծառայու  
թիւնը անսնցընէ: Ա երջի քննութեան  
սլատրաստութիւնը տեսնալու վրայ էր,  
ուստի իրեն վարպետներն ալ ուրիշ  
ներէն քիչ մը աւելի ազատութիւն  
տրւին իրեն: Յուլիս ամսուն մէջ շա  
րաթ օր մը կէսօրւան կերակուրէն  
վերջը զբօսանքի ատենը անցնելէն ետ  
քը, Յուլիս դպրատան առաջնորդին  
հրամանովը առաւ զրիչը ու զիրք մը,  
ելաւ դպրատունէն, սկսաւ դէպ'ի Վ ալ  
տենպուրկ երթալ: Կէսօրը նոր ան  
ցեր էր, տաքն ալ խիստ սաստիկ, անոր

Համար Յուլիոս առանց արտորալու  
ծանր ծանր կերթար դէպ'ի անտառը  
Գնաց մէկ առանձին տեղ մը նստաւ՝  
բնութեան գեղեցկութեանը վրայ զմայ  
լելու. մէյմ'ալ ան անտառի նման տե-  
ղը մէկ սքանչելի գեղեցկութիւն մը տե-  
սաւ՝ որ երթալով աչքին նոր կերեար,  
բոլորովին յափշտակեցաւ։ Ըորս դին  
ոսկիի գունով մեծ ու սկստիկ ծառերը  
աչւըները կառնէին. վրան շուք ընող  
ծառերուն փառաւոր տեսքը, թուզուն-  
ներուն ձայնը, միջատներուն տրդ-  
դալը, և անուշ զովութիւնը որ ան  
աղըոր անտառին մէջ կիմանար, իրեն  
խորունկ տակաւորութիւն մը ըրին։  
Վաքին տեսած բաներուն վըրայ՝ ե-  
րեւակայութիւնն ալ աղատ կըսլտը-  
ցընէր. մէյմըն ալ սիրտը ելաւ, սկսաւ  
լալ. այսչափ սքանչելի հարստութիւն տե-  
սաւ նէ՝ կարծես թէ ինքզինքը կորսըն-  
ցուց. միտքը ինչւան Վստուծոյ աթո-  
որ բարձրացաւ, որ ամէն բարեաց  
աղբիւրն է, սկսաւ բոլոր սրտանց փառք  
ու շնորհակալութիւն ընել Վստու-

ծոյ անբաւ մարդասիրութեանը .կար-  
ծես թէ Աստուած եկեր էր իր սիրե-  
լի ծառան մխիթարելու , իր ստեղծուա-  
ծին չետ խօսակցելու :

Երբոր խելքը քիչ մը զլուխը եկաւ  
նէ , զիրքը բացաւ , Քլայսին բանա-  
ստեղծութենէն կտոր մը կարդաց , ու-  
րուն նման է Տրլիլին աս երգն ալ ,  
և աշխարհաբառ թարգմանութիւնը  
աս է .

Ի՞նչպէս մոռնամ ես ծաղկըներ ,

Ի՞նութեան դանձերն զեղեցիկ .

Վ արդ մանուշակ յակինթ շուշան ,

Ի՞նչ ձե , ի՞նչ զոյն խատուաիկ :

Վէկը ճերմակ , մէկը կապուտ ,

Վէկը կարմիր՝ կրակ ու բոյ ,

Որը զընտիկ , որ թագաձե ,

Որը բացւած՝ որը զոյ :

Ի՞նչ սիրուն տեսք , ի՞նչ աղւոր զոյն ,

Ի՞նչ քաղցրութիւն հոսաւէտ .

Պալատներուն ասոնք են զարդ ,

Ոսկի արծաթ մընան ետ :

Վէրմէր զոհար ազնիւ քարեր ,

Ըլլալ կուղեն ծաղկի սլէս ,

Գյատկերահանն և ոսկեղործ  
Վիշտ կըձեւեն ծաղկի պէս:  
Գոյն ու տեսքն է թէպէտ նըման,  
Հուար չունին զեղեցիկ.  
Բայց բաւական են որոգայթ  
Ուր բոնըւի թիթեռնիկ:  
Ելդէ անցան հին ատեններն  
Որ մեռելոց դադաղներ  
Ծաղկըներով զարդարէին,  
Ենոնիք պատեն սափորներ,  
Հովիւն հիմակ ալ կըկապէ  
Տեսակ տեսակ ծաղկէ փունջ.  
Ենով ճակատ կըզարդարէ,  
Ենով կըլլայ վայելուչ:  
Դաշտին ազատ տեղեր թողած  
Վեզ հիւր կըլլան ծաղկըներ.  
Լաւ կըխաբւի ցուրտ նախանձու,  
Կըմնան ասոնիք ողջ ու զէր:  
Ջըրին երեսն ալ կըլողան,  
Նըրկըրիս են մեծ զարդարանիք.  
Ծովուն վըրայ անուշ հոտէն  
Կըսեն նաւորդք, հա, հասանիք:  
Յուլիոս աս կտոր բանը ուշա-  
դրութեամբ կարդալու ատեն՝ մէյմ' ալ

յանկարծ հրացանի մը ձայն լսեց .  
քիչ մը անցաւ, անկըճին պոռալու  
ձայն մը եկաւ, որ օդնութիւն կըկան .  
չէր : Այէկէն ցաթկեց ելաւ, գոցեց  
դիրքը՝ ծոցը դրաւ, դարուփոս տեղերէն  
կայծակի ալէս վար ինչաւ, դէպ ՚ի ան  
ձայնը թուփերը ճղքեց անցաւ, ու  
կարծես թէ ինքզինքը մոռցած՝ ուրիշ  
բան չէր մտածէր, բայց եթէ կան .  
չողին օդնութիւն համնիլ : Ան միջոցին  
պոռալու ձայնը չէր գադրէր . իմացաւ  
որ մէկը ուրիշի մը հետ կըկըռուի ու  
յաղթւելու վրայ է : « Ո՞վ դիտէ, ըստ  
Յուլիոս ինքիրեն, որսորդ մը եկեր է,  
ու յանկարծ անտառին պահապաննեւ  
րէն մէկը վրան համնելով մէջերնին  
կոխւ ելեր է . Երթամ նայիմ » : Աս  
մոքով անդադար կըվազէր . մէյմ՝ ալ  
յանկարծ անտառին մէջ տեղ մը հա  
սաւ, տեսաւ մարդ մը՝ որ երկու վայ  
րի խողի հետ կըկըռութի , անոնցմէ  
մէկն ալ դարնըւած, վէրքէն շատ մը  
արիւն կըվազէ : Աս տեսնալով Յուլիո  
սին սիրտը կարճութի մը եկաւ, ձեռ-

քի դաւաղանը վար ձղեց, ծառէ մը  
հաստ ճիւղ փրցուց, ու կրակի պէս  
վազեց անով խողին մէկուն վրայ՝ որ  
իր վրայ կուգար. զարկաւ դետինը  
պառկեցուց անիկայ, ու սկսաւ անանկ  
ուժով զլիսին ինջեցնել փայտը որ շուա  
մը սատկեցաւ : Վ երջը ցաթկեց մէ  
կալին վրայ՝ որ ակոաներն ու աչու  
ները Յուլիոսին վրայ տնկեր էր. ան  
ալ մէկէն յաղթըւած՝ դետինը փրուե  
ցաւ, ու զարհուրելի ձայնով մը շուն  
ը փշեց :

Յուլիոսին զլուխը այնպէս տաքցեր  
էր՝ որ աս զործողութեանս ատենը  
միտքն ալ չեկաւ որ նայի թէ դազան  
ներուն ձեռքը ընկածը ինչ մարդ է .  
բայց երբոր ան երկու խողերը սպան  
նեց, դարձաւ մարդը տեսնալու ,  
“Վ այ, Տէր Աստուած, ինչ է աս տե  
սածս , կանչեց ձեռւըները զլուխը  
զարնելով . իմ հայրս է ասիկայ . . .  
Դա՞ւն ես, հայրիկ, որ դազաններուն  
ձեռքը ընկեր ես. վեասւեցա՞ր, վերք ա  
ռիր” : Ելուրիշ բան չիկրցաւ րսել,

արցունքէն ու հառաջանքէն ձայնը  
կտրեցաւ։

Արնոլիսորունիկքունէ մը արթնցա-  
ծի պէս աչւըները բացաւ. ըրած կոխուր,  
ահազին դաղաններուն ձեռքէն աղա-  
տելուն յուսահատվիը Արնոլին միաքը  
այնալէս շփոթեր էին, որ պղտոր աչքով  
մը զինքը աղատող կտրիճին վրայ կը  
նայէր, բայց չէր ճանչնար, ու կարծես  
թէ հարցընել կուղէր՝ թէ ով է, կամ  
ուսկի՞ց եկեր է հոն իրեն օգնելու։

Յուլիոս սկըսաւ բաներ հարցընել  
իրեն. բայց ծերուկը չիկըրցաւ պատաս-  
խան տալ, հապա միայն ժամանակ ըրաւ հօ-  
րը խելքը զլուխը բերելու։ Ույմընալ  
Արնոլճանչցաւ իր տղան, և չիկըրցաւ  
մէկ կերպով մը իր զարմանքը փարա-  
տել. « Խնչպէս եղաւ որ դուն հոս  
եկար, ըստ արցունքը սրբելով . Աս-  
տուած քեզ հոս բերեր է ուրեմն»։ Յու-  
լիոս ալ պատմեց թէ ինչպէս պտուալու  
ձայնը խելով դէպ ՚ի ան կողմը վաղեր  
ու բաղդով իր հայրը աղատեր էր։

“Ասանկ ահա դուն հիմայ շահովը  
տուիր ինծի ինծմէ առածդ, ըսաւ հայ-  
րը. ատենօք ես քու կեանքդ աղատեր  
էի, այսօր ալ դուն իմինս խալըսեցիր:  
Ո՞վ կարծէր թէ ան ժայռերուն մէջ  
ինչած ատենս արծիւներուն բերնէն  
ես պիտի աղատեմ ան տղան՝ որ ատե-  
նօք զիս վայրի դաղաններուն ձեռքէն  
պիտի խալըսէ” :

Հայց Յովիոսին սիրտը դեռ ան-  
հանգիստ էր. կըվախնար որ չոլլայ թէ  
դաղանները սաստիկ վէրք մը տուած  
ըլլան ծերուն: Հարցուց Արնոլին, ան  
ալ պարզմտութեամբ ըսաւ թէ Ճի-  
ւերս սաստիկ ցաւեցան. բայց տուն  
դառնալու չափ ուժ ունիմ: Յովիոս  
անոր թևը մտաւ, ու հարցուց թէ  
ինչպէս սիրտ ըրիր երկու խողի դէմ  
կըռւելու:

“Մըտիկ ըրէ, որդեակ, պատմեմ  
քեզի, ըսաւ Արնոլ. կէսօրը տունը  
կերակուր ուտելէն ետքը հրացանս  
առի. որովհետեւ պարզելու միտք չու-  
նէի, անոր համար չուղեցի հետո

շուն ալ առնել . միտքս ան էր որ քու  
դիմացդ ելլամ : Անտառը մտայ նէ՝ աս  
բայ տեղը եկայ, ծառի մը տակ նըս-  
տայ , սկսայ տեսակ տեսակ բաներ  
մտամտալ : Օքեղ կըմտածէի , կուրա-  
խանայի գքեղ աղէկ մեծցընելուս վրայ .  
մէյմ' ալ յանկարծ ետևէս վայրի խոզ  
մը խանչել սկսաւ . ես մէկէն ցաթկե-  
ցի , հրացանս պարպեցի , դնտակը  
թռաւ , զարկաւ զաղանին , բայց կե-  
րեայ թէ աղէկ չիկրցաւ վիրաւորել ,  
վասն զի անիկայ սկսաւ վրաս վազել ,  
մէյմ' ալ նայիմ որ ուրիշ մըն ալ ա-  
նոր ետևէն կուզայ , որ առաջ չէի  
տեսած : Ակսայ բոլոր ուժովս հրա-  
ցանիս կոթը վրանին ինչեցընել , բայց  
անօդուտ . չիկրցայ խալըսիլ անոնցմէ .  
սկսայ կանչվռոտել . զուն ալ իմ ձայ-  
նըս լսեր ես , ու եկեր ես զիս աղա-  
տելու » :

Երբոր տուն հասան , Արնոլ անկո-  
ղինը ընկաւ . Յուլիոս եղած դիպուա-  
ծը պատմեց իր մօրը , ու շուտ մը  
վազեց վիրաբոյժ զտնալու : Ալ ով կը-

նայ պատմել՝ թէ Յուլիոս հօրը հիւ  
ւանդութեան ատենը ի՞նչ սէր՝ ի՞նչ ծա-  
ռայութիւն կընէր անոր : Գիշեր ցո-  
րեկ անկողինին քովէն չէր բաժնըւէր,  
և շատ անդամ իրեն ընկածէն աւելի  
ծառայութիւններ կընէր : Արնոլտես-  
նալով անոր որդիական սէրը՝ շատ հեղ  
աչքէն արցունքը սրբելով կըսէր . « Աս-  
կէ մեծ հայրասիրութիւնն իրնայ մի ըլլար .  
Յուլիոսիմ հարադատ որդիս ալ ըլլար՝  
տսկէ աւելի ի՞նչ բան կընար ընել : » Ա-  
տուած օրհնէ աս իմ սիրուն զաւակս :

— Իրաւ է զուրցածդ, կըսէր Ամար-  
դարիտան, ինքը մեր ըրած բարերարու-  
թեանը հազար անդամ աւելին կընէ :  
Տմէ որ անիկայ չըլլար, ով զիտէ մենք  
աս մեր ծերուեր մէջ ի՞նչ կըլլայինք» :

Ամէն ան բերդը եկողներն ալ ա-  
սանկ կըխօսէին, ամէնն ալ Յուլիոսին  
սուաքինի ըլլալուն կըմկայէին, իսկ ա-  
նիկայ ինչ էր նէ՝ ան էր, իրեն վրայ  
ըսած գովեստներուն ականջ չիկախե-  
լով կընայէր որ աղէկութեան մէջ  
միշտ առաջ երթայ :

## ԳԼՈՒԽ ՀԵՅԳԵՐՈՐԴ

Մէջ լուր մը :

Աբնու, օրէ օր հիւանդաւթենէն  
վրայ կուղար, Քուղիս ալ երթալով  
հաստատ կըսուսար՝ որ օր մը անոր  
յաջորդը ըլլայ նոյն պաշտօնին մէջ։  
Մէկ օր մըն ալ մէկը ասոնց նամակ  
մը բերաւ խոշոր դիրքով մը ծալլած։  
Արնոլ նամակը առաւ, վերնագիրը  
կարդաց, կնիքը նայեցաւ, «Դնչալէս  
կրնայ ըլլալ, ըսաւ զարմանալով, որ  
քան տարի ձայն ձուն չելլալէն ետե  
եղբօրմէս թուղթ առնեմ. նայինք ի՞նչ  
կըսէ»։

Արնոլիրաւցընէ եղբայր մը ունի ե-  
ղեր՝ որ երսուն տարի առաջ Ամերիկա  
դացեր ու միշտ իրեն թուղթ կըզրէ  
եղեր. խել մը ատեն անցնելէն ետքը՝  
բարևագիրը կըդադրեցընէ. պատ-

Ճառն ալ չիմացուիր : Արնոլ աս նա  
մակը բանալուն պէս՝ մէջէն խել մը  
թղթեր թափեցան . կարդաց թուղւ  
թը . « Վ ա՛խ , ըստ , Անտոն եղբայրս  
Փենսիլվանիային մէջ մեռեր է . հիմա  
զիս կըկանչեն որ երթամեղքօրս ժա  
ռանդութիւնը առնեմ , և իրեն յաջորդը  
ըլլամ : Իրեն թողած հարստութիւնն  
ալ ահա հոս զրած է , միլիոն մը դա  
հեկան : Ու թէ որ ես չիկարենամ  
երթալ նէ՝ կըսեն որ իմ տեղս ու  
ըիշ մը խրկեմ , որպէս զի իմանունովս  
ստակները առնէ : Յժէ որ քան տա  
րի առաջ առնէի աս լուրը նէ՝ աս Ճամբ  
բորդութիւնը կընէի . ինչւան Ամերի  
կայ . բայց հիմա ան ատենները ան  
ցեր են : Ուրեմն ինչ ընենք :

— Աս թեթե բան չէ , ըստ Մար  
գարիտան . առաջ աղէկ մտածելու է .  
պէտք է ուրիշներուն ալ խորհուրդ  
հարցընել , նայինք ի՞նչ կըսեն . շիտակը  
ես ասանկ կըմտածեմ , դուն դիտես :

— Ուրեմն պէտք է Յժէորդուսին  
զրենք որ իր ընտանիքովը աս կիրակի

մեզի հրամմէ. արդէն երկու շաբաթէն  
աւելի է որ մէկզմէկ չենք տեսած » :

Յուլիոս հոն տեղը գտնըւելով, ես  
կըդրեմ ըստ : Մէյմ' ալ նայիս կի-  
րակի օրը փառաւոր կառք մը երկու  
աղւոր ձիերով եկաւ բերդին դրան  
դիմացը կեցաւ . Յժէոդորոսը, Յժա-  
զուհին ու Արքիամը վար ինջան, ի-  
րենց ծեր ծնողացը փաթթըւեցան :  
Առվորական բարեներէն ու հարց-  
մունքներէն ետքը՝ Արնոլ Ամերիկայէն  
եկած նամակները բերել տուաւ, ու  
զաւկըներուն ցըցուց . « Ի՞նչ կըսէք, ը-  
ստ Յժէոդորոսը. մէկ միլիոն մը. ուրեմն  
ատիկայ ամէն աշխատանք կաժէ » :  
Կատ բան խօսեցան ասանկ խելքէ  
մտքէ չանցած ժառանդութեան վրայ.  
բայց մէկը չիկրցաւ խորհուրդ մը տալ  
թէ ինչպէս ձեռք ձգելու է սա ստա-  
կը : Վերջապէս Արնոլ խօսակցութիւր  
հոս բերաւ . « Վախնամ թէ Եղորո-  
սին պատմած առակը մեզի ալ պատա-  
հեցաւ հիմայ. որ կըսէ թէ աքաղաղը  
աղբիւսին մէջ օր մը մարդրիս մը կը-

դանեւ, կառնեւ ասդիս կըդարա  
ձընէ, չի կընար ուտել, ետքը դարիի մը  
հատը ասկէ աղէկէ է ըսելով՝ պատուա-  
կան մարդրիար մէկդի կընետէ։ Արև  
լայ թէ հիմայ մենք ալ աս հարուստ  
ժառանդութիւնը ձեռվընէս փախցը-  
նենք. պէտք է մէկը զանալ որ երթայ  
առնէ աս զանձը։

— Ենչու չէ, ըսաւ թէոգորոս տաք  
կերալով մը, մտածելու բան չէ հոն  
տեղը մէկ մլլիոն մը ըստակը երեսի վր-  
բայ թողուլ։

— Ենոր խօսք չիկայ, ըսաւ Արնոլ-  
բանը անանել մարդ մը զանան է,   
որ ինծի համար ասանել երկան ճամ-  
բորդութիւն մը յանձն առնէ. իր հայ-  
րենիքը՝ տունը տեղը թողու, մահը  
աչքը առնէ՝ որ կամ ճամբուն մէջ կըր-  
նայ պատահիլ, կամ մխասակար հի-  
ւանդութենէ մը, կամ ան վայրենի մար-  
դիկներուն ձեռքէն։ Ենոր համար  
կամ մէկ պատուաւոր մարդ մը պէտք  
է, կամ մէկ արեւէ անցած փորձ մարդ  
մը, պատուաւոր մարդ դանալը խիստ

դժուար է, մէկալը գտնանք ալ նէ, ան  
ըստակը տեսածին պէս՝ հոս բերելու  
տեղ կընստի ինքը կուտէ։ Ես ասանկ  
կըմտածեմ, անոր համար էր որ ըսի  
թէ շատ դժուար է մեր ուղածը զբա-  
նալ»։

Վախիկ ընողները ծերուն աս խօս-  
քը լսեցին նէ՝ ձայներնին վար քաշե-  
ցին, ամէնքն ալ իրաւունք տուին։ Ար-  
նունորէն ըստ «Իրաւցընէ մեծ ծա-  
ռայութիւն կընէր մեզի՝ թէ որ մէկը  
աս բանս յանձն առնելու ըլլար. բայց  
հիմակւան ատենս ասանկ ծառայու-  
թիւններ չեն ըլլար. ամէն մարդ ինքը-  
զինքը՝ իր շահը կըմտմըտայ։ Ո՞ւր է  
ան ճշմարիտ առաքինութիւնը, ուր է  
ան իր շահը չիփընտոելը ամէն բանի  
մէջ, որ սիրտ կուտայ եղբօրը սիրուն  
համար ամէն վտանգ յանձն առնել։  
Ո՞չ, հիմայ ասանկ մարդ դտնալու  
համար Դիոդինէսի լապտերը վառե-  
լու է. թէ որ մէկն ալ խոստանայ մե-  
զի աս ծառայութիւնը՝ ան ալ մեծ  
շահ մը ձեռք ձղելու համար է, չէ նէ,

ով վկայ կրլայ թէ աս մարդը անանկ  
բան չըներ » :

Յուլիոս աս միջոցիս մէջ խուցին  
մէկ անկիւնը քաշւած, ձեռք ձեռքի վը-  
րայ դրած՝ զլուխն ալ ձեռւըներուն  
մրայ կրթընցուցած՝ խորունկ կրմտա-  
ծէր : Այէյմ’ ալ յանկարծ ոտք ելաւ,  
զնաց Արնոլին դիմացը . « Ա՞ն վախ-  
նար, հայրիկ, ըսաւ, կրնաս դըտնալ  
ուղած մարդդ, մանաւանդ թէ դաեր  
ես : Աչա ես, որ ամէն ունեցածս  
քեզմէ դաեր եմ, և քեզի որդի ըլլալու  
արժանի եղեր եմ, ես կրխնդրեմ,  
հրաման տուր ինծի, կերթամ Ամե-  
րիկա, քեզի ընկած ժառանդութիւնը  
կառնեմ կըբերեմ, առջերդ կըդնեմ :  
Ես ինծի պարտք կըսեպեմ աս դործքս  
ընելը, միայն թէ հրամանքդ ալ ուղես  
ու հրաման տաս » :

Հայրը աս խօսքը լսելուն պէս՝ բո-  
լորովին զարմացած՝ « Ա՛չ, սիրելի  
որդեակ, ըսաւ . ինչպէս կրնաս զուն  
այսչափ երկայն ճամբորդութիւն մը  
ընել : Չէ, չէ սիրելի, քու բանդ չէ .

դուն դեռ չես զիտեր թէ առ բանիդ  
համար ի՞նչ վտանգներու պիտի հան  
դիպիս: Գիտեմ որ սիրադ յօժար է,  
և մեր սիրոյն համար ամէն բան աչքիդ  
թեթև կերևնայ, բայց դեռ ասանկ բա  
ներու մէջ չես մոտած, կարծես թէ  
ամէն բան դիւրին է. և որովհետեւ  
կուղես որ ըլլայ աս բանըս՝ միտքդ  
կըդնես թէ ընել ալ կընաս:

— Կաղաշեմ, հայր, թէ որ զիս կը  
սիրես նէ՝ առ խօսքը մ'ըսեր. մի կար  
ծեր թէ աս բանս այսօր յանկարծ  
միտքս եկաւ. հայտ ան օրէն ՚ի վեր  
որ զքեզ ան հանգիստ տեսայ նէ՝ միտ  
քըս գրի որ աս դիտաւորութիւնս  
յայտնեմ հրամանքիդ, բայց կամաւ  
ձայն չի հանեցի որ տեսնամ թէ բա  
նին ծայրը ուր պիտի երթայ: Ճիմայ  
տեսնալով որ հրամանքդ շատ հոգ կը  
նես՝ ահա ես յանձ կառնեմ երթալ  
Ամերիկա. օրհնէ զիս ու Աստուծոյ  
յանձնէ, անիկայ զիս կըպահանէ,  
ինչպէս ատենով Տոքիան պահեց»:

Աս խօսքերէս ամէնուն սիրաը ելաւ,

սկսան լաւ . Արնոն ալ զրկեց Յու .  
լիսուրու դպւելով ըստ . « Արովչետե ,  
սիրելի որդեակ , աս երկան ճամբոր  
դութենէն չեմ վախնար կըսես , ևս  
ալ շնորհակալ եմ քեզի , ու իմ օրհ  
նութիւնս կուտամ , հրաման ալ կու  
տամ որ երթաս , քեզ Աստուծոյ կը  
յանձնեմ : Եւ հիմակւընէ կըխոստա  
նամոր բերելու ստրկիդ մեկ մասը աղ  
քասներուն բաժնեմ : Իսկ քու վարձքդ  
աս է ըստ , ու ձեռքը պլխուն վրայ  
դրաւ , մեր ամեն ունեցածն ալ քու  
կինդ է » :

Յուլիոս հօրը ձեռքը պազաւ , ու  
բոլոր ընտանիքը անոր շնորհաւորե  
ցին : Վերջը իր խուցը քաշւեցաւ , և  
իր ծնողացը վրայ ունեցած սէրը նո  
րէն ցուցընելու առիթ գտնալուն հա  
մար ուրախութենէն աշխարհք իրենն  
եղեր էր :

## ԳԼՈՒԽ ՎԵՅՏԵՐՈՒՄ

Ճ'ամբորդութիւն :

Այս օրէն ետեւ Վալտէնալուրկինն  
մէջ Յուլիոսին Ճամբորդութենէն զատ  
ուրիշ բանի վրայ խօսք չէր ըլլար : Առ  
նոլ սկսաւ նաւ մը փնտռել՝ որ տղան  
երթալու տեղերը երթայ, վերջապէս  
իմացաւ որ Ամպուրկցի վաճառական  
մը նաւ մը կըպատրաստէ Ամերիկա  
խրկելու, և Յուլիոսն ալ կընայ նաւը  
առնել : Յուլիոս Ճամբու պատրաս  
տութիւնը տեսաւ՝ ինչպէս որ կըվայ-  
չէր իրեն պէս բարեպաշտ քրիստո-  
նէին . ընդհանրական խոստովանանք  
մը եղաւ, և աղաչեց Աստուծոյ որ ի-  
րեն օգնական ըլլայ : Վարդարիտան  
ալ իր կողմանէ երկու տարւան համար  
կտաւեղէնի և հազուստի կապոց մը  
շինեց : Ճ'ամբայ ելլալու ատենը եւ

կաւ նէ՝ Յուլիոս գնաց հօրը դիմացը  
ծունկի չոքեցաւ, ու խոնարհութեամբ  
օրհնութիւնը խնդրեց: Արնոլ սկսաւ  
լալ, ու ձեռքը դողդղալով տղուն զըլ-  
խուն վրայ դրաւ, զինքը օրհնեց. բայց  
անանկի տակն ու վրայ եղած սրտով  
որ ամէնքն ալ լացին : Կարծես թէ  
Յակոբ նահասվետը իր սիրելի Յով-  
սէփը կօրհնէր :

Յուլիոս բոլոր ընտանեաց մնաք բա-  
րով ըսելէն ետքը Ճամբայ ելաւ, քա-  
նի մը օրէն Ամպուրի հասաւ: Հովերը  
յաջող չըլալով՝ հարկ եղաւ որ տասը  
օրւան չափ հոն սպասէ. աս միջոցիս  
մէջ Յուլիոս երթալու տեղերուն բը-  
նակչացը վրայ տեղեկութիւններ ա-  
ռաւ. մասն զի Ամպուրի մէջ շատ  
մարդիկ կային՝ որ տասը անզամէն ա-  
ւելի եկեր դացեր էին Ամերիկա :

Ճամբայ ելլալու օրը մանաւոր ջեր-  
մեռանդութեամբ ինքը զինքը սուրբ  
Աստուածածնայ յանձնեց. և Վար-  
դարիտային տըւած խրատը չիմոցաւ,  
որն որ ասլսալրեր էր՝ թէ ամէն օր

սուրբ Աստուածածնայ անսպակաս ա-  
զօթք ընէ : Յուլիոսի հետ եղած ճամ-  
բորդներուն մէջ կրօնաւոր մըն ալկար,  
որ Ամերիկայի հիւսիսակողմը կեր-  
թար, որ հոնտեղի վայրենի մարդիկը  
քրիստոնէութիւն դարձընէ . Յուլիոս  
աս կրօնաւորին վրայ հօր պէս կընայ-  
էր, անանկ որ երկուքին ալ սիրառ  
մէկզմէկու կապւեցաւ, երկուքն ալ մէկ-  
ըզմէկ պատւելով՝ իրարու վրայ կը-  
զարմանային : Քարոզիչը կըզմայլէր  
տեսնալով մէկ տղայ մը ասանկ բա-  
րեսլաշտ, համեստ, անմեղ, որ իր հա-  
ւատքը՝ իր առաքինութիւնները անա-  
րաս պահեր է աշխարհքի մէջ, և ի-  
րեն նոր ծնողացը սիրոյն համար իր  
կեանքը վտանգի մէջ դրեր է : Յուլիոսն  
ալ ան առաքելական քարոզչին աս-  
տուածասիրութիւնը տեսնալով՝ շատ  
բարի օրինակ կառնէր . կըտեսնար որ  
աս մարդը բոլոր աշխարհքիս միսիթա-  
րութիւններէն երես դարձուցած՝ փառ-  
քը պատիւը հարստութիւնը բոլոր  
ուրքի տակ առած, աղգականներուն ու

Հայրենեացը սէրը մէկդի թողած ,  
բրդէ հաստ հագուստ մը վրան առած ,  
Քրիստոսի զինուորի պէս մոլորու  
թեան դէմկուելու , ու Աստ աշխարհ  
քի մէջ հողիներ վաստըկելու կերթար :  
Անբարի կրօնաւորը Յուլիոսին աչքին  
առջել աշխարհք տիրող թաղաւորէ  
մը վեր էր . անիկայ միշտ յաղթըւող  
ներուն հետ թրով շղթայով կրվար  
փի կրսէր , իսկ ասիկայ՝ որ Աստու  
ծոյ առաքեան է , սէր ու խաղաղու  
թիւն կրքարովէ . անոր համար այսչափ  
ծովին կանցնի որ իրեն խօսքը մոփիլ  
ընողները երջանիկ ընէ , ու յաւիտե  
նական արքայութեանը հասցընէ :

Յուլիոս ան կրօնաւորին հետ խօ  
սակցելով շատ բան լսեց , շատ բան  
սորվեցաւ , ու Աստուծոյ շնորհակալ  
կրլար , որ ասանկ Ճամբու ընկեր մը  
իրեն տուաւ : Շատ անդամ ինքը զին  
քը Տոքիային նմանցընելով ան կրօ  
նաւորն ալ իրեն Երափայէլ հրեշտա  
կապետ կրկանչէր , և ամէն օր մէյ  
տեղ սուրբ Աստուածածնայ վարդա

բանը կըսէին ջերմեռանդութեամբ :  
Ամպուրկէն ելլալէն ետքը երկու աշ-  
միս անցեր էր՝ մէյմ՝ ալ օր մը նաւա-  
վարներուն մէկը սկսաւ ուրախու-  
թեամբ կանչըրոտել . ամէնն ալ նա-  
ւուն ծայրը ելան , որ ցամաք հաս-  
նելնին տեսնալով ուրախանան . բայց  
պէտք եղաւ որ առաջ փորձանք մըքա-  
շեն , վերջը բարին վայելեն : Օդը՝ որ  
ինչւան ան ատենը պարզ ու մաքուր  
էր , սկսաւ մանը մանը կարմրագոյն  
ամաղերով մըթըննալ : Հովը ամպերը  
մէյտեղ ժողվեց , քիչ ատենին մէջ  
երկնքին երեսը մութը պատեց . մէկ-  
զիէն ալ փայլակը կայծակը փոթորիկը  
ամէնուն սիրտը ահուղողի մէջ ձգեց :  
ԱՇՅՄ՝ ալ յանկարծակի կայծակ մըն  
ալ նաւուն մեծ կայմին վրայ ինջաւ՝  
կոտրեց . քիչ մը անցաւ՝ մէկալ կայմի  
ալ անոր պէս ջարդուբուրդ եղաւ .  
նաւը ջրին երեսը պղտիկ տախատակի  
մը պէս կելլար ու կինջնար : Հիւսի-  
սային հովը՝ երկայն ատեն միակերպ  
փչելէն չիդաղրեցաւ , նաւուն մէջի

Ճամբորդներն ալ ամէն մէկ վայրկեցնին, հիմա պիտի կորսըւինք, հիմա աշխարհներուն մէջը պիտի թաղւինք ըսելով՝ յուսահատութեան մէջ էին :

Են դարհուրելի ալէկոծութեան մէջ պատուական կրօնաւորը Յուլիոսին հետ նաւուն մէկ անկիւնը քաշուած՝ աղօթք կընէին : Երկուքն ալ իրենց կեանքը Եստուծոյ յանձներէին. և Յուլիոս խոստովանանքով ալ հոգեոր պատրաստութիւնը տեսերէր. աշխարհքիս բաներուն մէկն ալ աչւրնուն չէր երենար : Բայց իր մահւան ատենը դեռ չէր եկած : Եստուծած անոնց աշխարհքիս մէջ ուրիշ օգնութիւններ ալ պիտի ընէ եղեր՝ իրենց ջերմեռանդութեանը փոխարէն : Աէյմըն ալ չիկարծած ատեննին հովողադրեցաւ, ամսղերը ցրւեցան, և նաւը ցամաքէն քիչ հեռու ըլլալով ճամբորդներէն շատը դուրս ելան, վասն զի աւելի ուղեցին ժամ մը առաջ ցամաք ելլալ, քան թէ կայմերը կոտրուած նաւուն մէջ սպասել :

Յուլիոսն ալ իր բարեկամին հետ  
դուրս ելաւ, հետերնին մեծ բեռ մը  
շունենալով Ճամբայ ընկան Փիղադեղ  
փիա երթալու, ու անվաս հասան  
հոն: Յուլիոս մէկէն սկսաւ իր բանե-  
րը հողալ, կրօնաւորն ալ շատ օդնու-  
թիւն ըրաւ իրեն: Յառղունք պատմե-  
լը թէ Յուլիոս ինչպէս մէյմը ասդիս  
կերթար՝ մէյմը անդին կըվաղէր, ա-  
սոր անոր կիսնար, երբեմն ծովով Ճամ-  
բորդութիւն կընէր, երբեմն ցամա-  
քով. մէկ խօսքով՝ տասը ամիս Յու-  
լիոսին կեանքը Ճշմարիտ մարտիրո-  
սութիւն մըն էր. այսչափ աշխատան-  
քի դիմանալու համար՝ իրեն պէս ա-  
ռողջ ու կտրիՃ մարդ պէտք էր: Ա ասն  
զի Յուլիոսին ծախելու բաները՝ աս-  
դիս անդին ձղձրգած էին մէկզմէկէ  
հեռու քաղաքներ. անկէց՝ ի զատ, ա-  
սոնց ստակն ալ ժողվելը հազար տե-  
սակ դժուարութիւններ ունէր, բայց  
Յուլիոս զարմանալի համբերութեամբ  
աս ամէն նեղութիւնը կըքաշէր, միտ-  
քը դրեր էր որ՝ անոնց համար հոն

դացեր էր : Ամենեին օր մը դանդատ  
մը չելաւ բերնէն , ամէն բանի համբեւ  
բութեամբ կըյաղթէր . իրեն մէկ հա-  
տիկ մխիթարութիւնը ան էր՝ որ ան  
զործքով իր ծնողացը հաճոյ բան մը  
պիտի ընէ :

Այնչափ աշխատանքներուն սպառ-  
ձառաւը պէտք եղաւ իր սիրելի բարե-  
կամէն բաժնըւիլ : Աէկըզմէկ անանկ  
կըսիրէին՝ որ բաժնըւելու ատեն սըր-  
տերնին շատ կոտրեցաւ . Յուլիոս զա-  
նիկայ զրկած՝ չէր կրնար զատւիլ . ան  
ալ անանկ առաքինի կտրիճէն բաժնը-  
ւելուն վրայ շատ կըցաւէր : Ա երջա-  
պէս՝ Անի լար, Յուլիոս, ըստ . Աս-  
տուած հետդ է , ու իրեն օրհնու-  
թիւնը վրայէդ չիպակսիր : Կրաւցընէ-  
դուն օր մը շատ երջանիկ պիտի ըլլաս,  
վասն զի մէկն որ առաքինութեամբ ու  
բարեպաշտութեամբ իր տղայութիւնը  
անցընէ , յայտնի է որ անկէ ետքն ալ  
հանդարտ ու հանգիստ կեանք մը կու-  
նենայ , որ արքայութեան ալ ճամբան  
է : Քեզ տեսնեմ , սիրելի որդեակ ,

ինչողէս որ ինչւան հիմայ ապրեցար՝  
ասկէ ետքն ալ անանկ ապրիս . շուայ  
թէ ան սուտ ու խարեբայ զուարձու .  
թիւններէն խարւիս՝ որ անխելքները  
երջանկութիւն կըսեպէն , որ քիչ մը  
ատենէն ետե մուխի պէս կըցըրւին  
կըփըճանան : Ան զուարձութիւնները  
տղոց տեսած թիթեռներուն կընմա  
նին՝ որ մէկ վայրկենի մէջ կերևնան ,  
ու մէկալին աներեռյթ կըլլան : Ուստի ,  
սիրելի , թէ որ կուզես քու երջան  
կութիւնդ , Աստուծմէ մի հեռանար ,  
խըղճմըտանքդ մաքուր պահէ . ասոնց  
մէ դուրս ամէն բան փուճ է » :

Յուլիոս խոստացաւ բարեկամին՝ որ  
բարեպաշտութիւնը ոչ երբէք ձեռքէ  
թողու , վասն զի ամէն բան ինչւան  
աս օրս անով գտայ , ըստ . ինչպէս  
ասկէ ետքը կընամ ձղել . բարեպաշտ  
մարդուն բանը միշտ ապահով է , վասն  
զի միշտ Աստուծոյ ձեռքին տակն է :  
Ուր տեղ ալ զտնըւի նէ՝ հոն իր հայ  
րենիքը կըսեպէ , վասն զի ամէն տեղ  
իր Աստուծը կըպաշտէ , որ իրեն

Ճշմարիտ հայրն ու տէրն է : Բարեւ  
պաշտութիւնը կապ մըն է՝ որ զԱս  
տուած մարդկանց հետ կըմիացընէ .  
ինչպէս որ յայտնի փորձով կըտեսնանք  
որ մարդս առանց Աստուծոյ բան չի  
կընար ընել . չեմ կընար հասկընալ՝  
թէ ինչպէս կընայ դտնըւիլ այնչափ  
անխելք մարդ՝ որ հեռանայ Աստուծ  
մէ, կամ թէ առանց Աստուծոյ ապրի:  
Աստուած իմ, կըսէր, քեզ կըպաշ  
տեմ, քեզի երկըպազութիւն կընեմ,  
կըլուսամ որ կընդունիս սրտիս փա  
փաքը : Դուն ինձի ամենեին կարօտ  
չես, բայց ես խեղճ ողորմելի արա  
րածդ՝ ամեն բանի մէջ քեզի կարօտ  
եմ . կուզեմ միշտ բոլոր կեանքիս մէջ  
զքեզ սիրել, և ամենեին մէկ կերպով  
մը քեզմէ չիբաժնըւիլ :

Ասանկ կըխօսէր, ասանկ աղօթք  
կընէր Յուլիոս ան հեռու աշխարհք  
ներուն մէջ . և « Յոր աշխարհին էն խոր  
անապատներուն մէջն ալ իր սիրտը ա  
նանկ վառած էր Աստուծոյ սիրովը ու  
երախտաղիտութեամբ, ինչպէս իր եր-

կիրը եղած ատենը, ուր որ բանի մը  
կարօտութիւն չունէր : Վ ասն զի իր  
երկնաւոր հօրը սիրոյն կրակը միշտ  
վառ կըպահէր սրտին մէջ : Նըսանին ան  
քրիստոնէին՝ որ աս սուրբ կրակին բու-  
ցովը միշտ բոլնկած է, սիրտը կըփա-  
ռի ու հողին տաք է . և անով կըպա-  
հէ ան եռանդը և ան բարեսպաշտու-  
թիւնը՝ որ ամէն բարեաց աղքիւրն է :



## ԳԼ ԱԽԽ ԵՕԹԵՍՔՈՐԴ

Դարձ :

Այս միջոցին որ այնչափ նեղութիւն՝  
ներուն մէջ Յուլիոսին մխիթարանքը  
աղօթքն էր, անդիէն իր ծնողքն ալ  
անդադար իրեն համար ջերմեռանդու-  
թեամբ աղօթք կընէին, ու զինքը Աս-  
տուծոյ կըսանձնէին : Արնոլ և Մար-  
դարիտան Յուլիոսին վրայ խօսելով  
չէին կըշտանար, ամէն խօսքի մէջ զին-  
քը կըսիշէին . և ամէն պատահած առ-  
թին մէջ ուր որ Յուլիոս կընար իր ազ-  
նիւ սիրտը ցուցընել, Արնոլ միշտ աս-  
բանս կըսէր, « Ա՛ս, մեր Յուլիոսը  
պէտք էր որ հոս ըլլար » : Արնոլ ա-  
ւելի սէր մը կապէր էր Յուլիոսին վը-  
րայ՝ իր կեանքը անոր ձեռքովը աղա-  
տելուն համար : Մարդարիտան ալ օ-  
րերը կըհամրէր անդադար . և թէպէտ

Յուլիոս նամակը անպակաս ըրած էր՝  
իմացընելով իր առողջութիւնը և  
դործքերուն յաջողիլը, բայց խեղճ պա-  
ռաւը՝ արդեօք տղաս առողջ է թէ չի-  
ւանդ ըսելով կը հալէր ու կը մաշէր :

Օր մը մօտ եղած քաղքէն թըլ-  
թաբեր մը ուշ ատեն Վալտէնապուրկի  
դուռը զարկաւ, ըսաւ թէ Ամերիկայէն  
ծանր մնտուկ մը հասաւ, վաղը կը ր-  
նաք առնել։ Աս աւետիսը շատ ուրա-  
խացուց Յուլիոսին ընտանիքը . վասն  
զի ասով Յուլիոսին ետ դառնան ալ-  
կըսուսային։ Երկրորդ օրը մէկէն Ար-  
նոլ բեռ տանող սայլ մը առաւ, դնաց  
քաղաք՝ որ մնտուկը առնէ։ Բայց ինչ-  
ւան որ Վալտէնապուրկ բերաւ նէ՝ հա-  
զիւ կրցաւ համբերել. վասն զի կու-  
զէր որ ժամ մը առաջ բանայ։ Մէյ-  
մըն ալ բանայ տեսնայ որ տեսակ աե-  
սակ հետաքրքրական բաներէն զատ՝  
նամակ մը, առնելիքի թղթեր ու կա-  
պոց մը կայ, որոնք Ամապուրկ սիտի-  
վճարւին, բոլորը մէկէն 400,000  
դահեկանի թուղթ։ Յուլիոս նամակին

մէջը կիմացընէր՝ թէ աւելի խոհեմուշ  
թիւն սեպեր է ան թուղթերը առաջուց  
խրկել, քանի թէ այնչափ ստրկի  
բանը հետը առնել բերել. որպէս զի  
թէ որ իրեն վտանգ մը համնելու ըլ-  
լայ նէ՝ դոնէ ապրանքը չիկորսըւի :

Արնոլտղուն աս մտածմունքին շատ  
հաւնեցաւ, և քանի քանի անդամ նա-  
մակը կարդալով աչքին արցունքը չէր  
կրնար բռնել, ամէն անդամ նոր նոր  
անուշ խօսքերը կըտեսնէր՝ որ իր ըն-  
տանեացը զրեր էր Յուլիոս. ասանկ  
լալով թուղթը արցունքովը թրջեց՝ ու  
վար գրաւ ըսելով. «Կստուած ի՞նչ  
մեծ պարզե ըրաւ՝ աս տղան մեղի տա-  
լով. երանի ան ծնողացը՝ որ ասանկ  
զաւակ ունին :

— Ո՞իայն թէ որ մը առաջ ողջ  
առողջ ինքն ալ համնէր, կըտէր Ար-  
դարիտան. ախ, երբ պիտի ըլլայ որ  
տեսնամ դինքը : Կատ անդամ զար-  
մանքս կուղայ թէ ի՞նչ խելք էր ը-  
րածնիս՝ որ թող տըւինք որ մեղմէ-  
րաժնըւի երթայ, աս յայտնի է որ ու-

րիշ անդամ՝ ալ պէտք ըլլայ նէ՝ ես  
թող սլիտի չփառամ, ի՞նչ կուզէ ըլլայ»:

Անտուկը դալէն ետքը ամիս մը ան-  
ցաւ՝ Յուլիոս չերևցաւ: Թէ՛ ոդորոսին  
յանձնըւած էր Ամազուրիէն ստակնե-  
րը առնելու. ան ալ ամբողջ առաւ-  
ժառանգութեան մեծ մասը: Բայց աս  
ըստակը Արնոլին տանը մեծ ուրախու-  
թիւն մը չիրերաւ. վասն զի Յուլիոս  
դեռ չեկաւ: Վարդարիտան օրը քսան  
անդամ՝ տանը վերի յարկը կելլար, ու  
կընայէր թէ արդեօք Յուլիոսը կու-  
զայ կոր թէ չէ. քանի որ տանը դու-  
ռը կրդարնէին՝ մէկէն նստած տեղէն  
կըցաթկէր, կարծէր թէ իր Յուլիոսին  
ձայնն է:

Բայց աս միջոցիս քաղքին մէջ սե-  
րօթերու ձայներ կային. կըսէին թէ  
չեռու ծովերէ եկող նաւերէն խել մը  
Գերմանիայի մօտ կոտըրածւեր են: Աս  
տիսուր ձայները երբոր Արնոլ ու իր  
ընտանիքը կըսէին՝ սրտերնին կտոր  
կտոր կըլլար: Որչափ որ ասոնք Յու-  
լիոսին վրայ մտածելով կողըային նէ,

անիկայ անդին նոր նոր առիթներ կը դըտնար իր աստուածսիրութիւնն ու բարի սիրալ ամենուն ցուցընելու :

Երբոր նաւով Հոլանտայի ցամաքին մօտեցան՝ մեծ ալէկոծութիւն մը եղաւ, պէտք եղաւ որ Յուլիոսին նաւապետը (Օսթէնտայի նաւահանդիսար քաշւի) : Յուլիոս մտածեց որ անկէց ինչւան Վալտէնսպուրի ցամաքով երթայ, և հանդիսաւ երթալու համար փառաւոր կառք մը վարձեց : Ասով բոլոր Պիեթիայէն ու վերի Գերմանիայէն անցնելով՝ իրիկւան դէմ հասաւ պզտի սիրուն քաղաք մը, և ուղեց որ ան գիշերը հոն կենայ : Այսն իրիկունը օդը խիստ աղէկ էր, ատենն ալ շատ ուշ չըլլալով՝ բերանը քիչ մը բան դրաւ ու պտըտելու ելաւ, պանդոկապետին ալ ըսաւ թէ իրիկուան կերակուրս ուշ կուտեմ : Գնաց քիչ մը պտըտեցաւ քաղքին չորս դին, ու եղած դեղեցիկ տեղերը դիտելով կը զմայէր : Երբոր քալելէն դարձաւ նէ՝ պանդոկին դիմացը մեծ կաղնիի ծառ

մը կար , անոր տակը նստաւ :

«Քիչ մը ատենէն մէկ ծեր կոյր մը  
եկաւ հոն՝ վեց տարեկան տղու մը ա-  
ռաջնորդելով . ասոնք ծառին տակը  
եղողներուն բարե տալէն ետքը՝ ծերը  
սկսաւ երգել : Յուշիոս քիչ մը մտիկ  
ընելէն ետքը՝ « Աս ի՞նչ աղւոր ձայն  
է , ըստ . ափսանս որ կոյր է . թէ որ  
ասիկայ երաժշտութիւն զիանար՝ իր  
ապրուստը կրնար զանալ » : Յուշիոսին  
մօտ մէկ մարդ մը նստեր էր , պա-  
տասխան տըւաւ՝ թէ « Քանի անդամ  
որ աս ծերը կրտեսնամ՝ սիրտս կը-  
խըշլըշայ : Թէ որ կուզես , պարոն ,  
ասոր պատմութիւնը լսել նէ՝ սիրով  
պատմեմ քեզի , վասն զի երիտասարդ-  
ներուն խելք սորվելու բան է :

— Ինչո՞ւ չէ , ըստ Յուշիոս , ես  
միշտ բան սորվիլ կուզեմ . թէ որ քե-  
զի ծանրութիւն չէ նէ՝ կը խնդրեմ որ  
պատմես ինձի :

— Գիտցած ըլլաս որ , ըստ մար-  
դը , ես աս պղտի քաղքիս զիշերւան  
սլահապանն եմ : Անցած տարի դեկ-

տեմբերի 34ին էր՝ զիշերւան պահը պահութիւնը ըրած ատենս, եկայ ան ճամբէն անցայ՝ որուն վրայ է մեր քաշաքաղետին տունը : Ան իրիկունն ալ աս մարդուն տանը մէջ մեծ ուրախութիւն կար : Արահները հաղարաւոր Ճրադներով կրփալփրլէին, մէջի մարդիկն ալ փառաւոր սեղան մը նրա տեր կուտէին կըխմէին . կարծես թէ կուզէին ան տարիին վերջի օրը ուրախութեամբ անցընել ու ասնոր տարիս ուրախութեամբ սկսիլ : Ես դրսէն կերակուր ուտողներուն ձայները կըլաէի, պատուհաններէն ծառաներուն շարժմունքները կըտեսնէի. ըսկսայինք իրենս երթալու ատեն ըսել, « Ահա ասոնք են որ աշխարհքիս երջանկութիւնը կըփայլեն, ինծի պէս խեղջերը թշուառութենէ աչք չեն բանար » : Բայց ի՞նչ կըսես, Աստուած անպատիմ կըթողու ան մարդն՝ որ անդութ անողորմ սրտով կըթողու ու իր մէկ հատիկ տղան անօթութենէ մեռնի, ու ինքը իր խնտումը՝ իր զուարծու-

թիւնը նայի : Հաւտա ինծի , պարոն .  
աս ըսածս անանկ ջշմարիա է , ինչպէս  
որ իրաւ է՝ թէ Աստուած մէկ է : Քա-  
ղաքին էն անբնակ կողմը՝ մահուան  
դուռը հասեր էր ան ատենը աս մեր  
քաղաքապետին Անատոլ տղան : Ա-  
սիկայ բոլոր քաղքին մէջ եղած պա-  
տանիներուն բարի օրինակն էր , բայց  
հօրը աչքէն ելած էր . ինչո՞ւ . վասն զի  
հայրը կուզէր զինքը հարուստ մարդու  
մը հպարտ ու ամբարտաւան աղջկանը  
հետ կարդել . տղան խոհեմութեամբ  
անոր տեղը ուրիշ առաքինի մը ընաւ-  
րեց , թէպէտե կտաւ դործողի մը զա-  
ւակ : Հայրը բարկացաւ , վորնտեց տր-  
դան , ժառանգութենէն ալ զրկեց : Աս-  
ալ ի՞նչ պիտի ընէ . ձեռքէն եկածէն  
աւելի կաշխատէր , որ քիչ մը ստըկով  
կարենայ իր տունը դարձընել . բայց  
աղքատութեանը չիկրցաւ դիմանալ :  
Ահա աս պզտի տղան՝ որ կոյրին ա-  
ռաջնորդն է՝ Անատոլին տղան է , կոյրն  
ալ անոր աներն է , որ դժբաղդութք  
աշւըները կորսընցընելով չիկրցաւ ան-

կէ վերջը իր կտաւագործութեան ար-  
հեստը բանեցընել : Հիմայ տես թէ  
Անատոլին հողը որչափ ծանրացաւ.  
քսան անգամէն աւելի իր հօրը ոտքը  
ինկաւ, ջանալով որ սիրու առնէ,  
բայց չեխ լսելէն ու վորնուելէն դատ  
բան մը չիշահեցաւ : Հօրը աս ան-  
դժութենէն ստիպեցաւ Անատոլ՝ իր  
կարողութենէն աւելի աշխատելու, ա-  
նոր համար սկսաւ կամաց կամաց ա-  
ռողջութիւնը կորսընցընել. վրան ջերմ  
ալ եկաւ որ քիչ քիչ կեանքը ուտելով  
խեղճը մահուան դուռը հասցուց : Եւ  
ան տարւան վերջի օրը՝ ան իմ երջանիկ  
ըսած մարդիկներս ուրախութեամբ ու-  
տելու խմելու ատեննին՝ Անատոլ ամէն  
քրիստոնէական պատրաստութիւննե-  
րը տեսած, հոգին մաքրած, և իր  
հօրը բոլոր սրտանց թողութիւն տը-  
ւած՝ հոգին աւանդեց Աստուծոյ ձեռ-  
քը : Մեռնելու ատենը իր կնոջը կըսէ  
թէ՝ « Գնա տրղադ բեր՝ ու դիմացս  
չոքեցէք որ վերջի օրհնութիւնս տամ  
ձեզի » : Ան ալ կերթայ կըտեսնայ որ

տղան քունի մէջ է, կարթընցընէ կըսե՞ր է, ու զինքն ալ իրեն հետ կըչքեցընէ. աս ծերուկ հայրն ալ անոնց քովը կը կենայ, իրեքն ալ Անատոլին օրհնու թիւնը կառնեն. « Անաք բարով, կըսէ մեռնողը. ահա ես հիմայ ձեզմէ կըսաժնըւիմ, բայց յուսամ որ քիչ ատենէն նորէն մէկդմէկ կըտեսնանք ու յափտեան իրարմէ չենք զատւիր: Այս վախնաք. թէ որ մարդիկ զմեզ երեսէ ձգեն, Աստուած կընդունի, վասն զի մեր սիրտը ինքը դիտէ: Եայեց որ Ճշմարիտ քրիստոնէի պէս ապրիք, որ Աստուած ալ օգնէ ձեզի: Աստուած քիչ մը ատեն միայն մարդս նեղութեան մէջ կըձգէ, ետքը քիչ մը շուտ քիչ մը ուշիր ողորմութիւնը կը ցուցընէ զինքը սիրողներուն »: Աւ չիկրցաւ ուրիշ բան ըսել, հոգեվարքը վրայ հասաւ, շուտ մը վախճանեցաւ: « Երկրորդ օրը մէկ աղքատի մը պէս Անատոլը թաղեցին. հայրը տեղէն ալ չիշարժեցաւ, և բոլոր քաղաքը աս բանիս վրայ դայթակղեցաւ. իր

լծուանը երեսն ալ չուզեց նայիլ, և  
ապսպրեց որ տունն ալ չիհանդիալ  
յընեն զինքը : Աս որ ասանկ եղաւ  
պղտի տղան իր պապուն հետ սկսաւ  
ողորմութիւն մուրալ, և ամէն մարդ  
ձեռքէն եկածին չափ ասոնց միշտ ու  
զորմութիւն կուտան : Ահա աս է, պա-  
րսն, ծերուն պատմութիւնը :

— Հատ շնորհակալ եմ, ըստ  
Յուլիոս, որ ինծի աս բանս պատմե-  
ցիր . կուզեմ նորէն տեսնալ ան ծե-  
րը՝ որ իմ կողմանէս ալ ողորմութիւն  
տամ” » :

Պանդոկապետը Յուլիոսին աս խօս-  
քը լսեց նէ՝ մէկէն ծառաներուն մէ-  
կը խրկեց որ կոյրը ու տղան կանչէ :  
Յուլիոս հարիւր ֆիօրին տուաւ ա-  
նոնց, ու գանոնք մխիթարելով ըստ,  
թէ ձեր նեղութիւնը պիտի դադրի, և  
երբոր տունս դառնալու ըլլամ” պիտի  
նայիմ որ ձեզ հանդչեցընէմ : Իրաւ-  
յընէ քիչ ատենէն անանկ ալ եղաւ .  
վասն զի Աբնու չորս հազար ֆիօրին  
խրկեց անոնց . որով ան թշուառու-

թենէն աղատեցան :

Յուլիոս որ անծանօթ ճամբորդ մընէր , աս աղնուական դործքովը զամէն քը զարմացուց . բայց ինքը չէր ուզէր որ աս դործքը անպտուղ ըլլայ , անոր համար շուտ մը մէկդի քաշւեցաւ , որ ան գովիստները չիլսէ , խուցը մտաւ , ու իր յիշատակարանին մէջ ան մարդիկներուն ու անոնց քաղքին անունը դրեց : Ասանկով ամէն անցած տեղերը իրեն բարի սրտին նշանները ձը զելով՝ հասաւ Վալտէնպուրկին մօտերը :

Օր մը Արնոլ ու Վարդարիտան կերակուր ուտելու նստեր էին , մէյմըն ալ երկու աղւոր ձիերով փառաւոր կառք մը հասաւ իրենց դրան առջելը . «Յուլիոսն է , Յուլիոսն է » ըսելով ձայն մը ելաւ տանը մէջ . ամէնքն ալ դուռը վաղեցին . «Ո՛չ , իմին սիրուն զաւակս , ըսաւ Արնոլ , ես քեզ մէյմ՝ ալ պիտի տեսնամ եղեր » : Յուլիոս վաղեց իր ծնողքը զրկեց , բայց ուրախութենէն չիկրցաւ բերնէն խօսք

մը հանել . Հապա ամէնքն ալ ուրա  
խութեան արցունքներ թափեցին : Ան  
առջի ուրախութենէն ետքը՝ Յուլիոս  
մէկիկ մէկիկ հօրը պատմեց թէ ինչ  
յաջողութեամբ բաները առաջ տա-  
րաւ : Եւ որովհետեւ առջի սնտուկով  
խրկած բաները՝ ինչպէս որ պէտք է  
տանը մէջ շարեր՝ զարդարեր էին , իւ-  
մացաւ որ անմիաս հասեր են , անոնց  
վրայ բան չի հարցուց : Աեղանի մը  
վրայ ստրկի թղթերը բացաւ , անոնց  
աժողջէքը և ուրիշ պարագաները այն-  
պէս յստակ՝ այնպէս տեղնիտեղը զուր-  
ցեց՝ որ Արնուղ զարմացաւ մնաց : Իսո-  
լոր ժառանգութեան ստակը մէկ մի-  
լիոնէն աւելի եղաւ , որ ժառանգները  
չէին կարծէր :



## ԳԱՐԵՒՄ ՈՒԹԵՐՈՐԴԻ

Փոխարէն :

ՅՈՒՆԻՌՄԻ գարձը իրեն ընտանեացը անսպատմելի ուրախութեա պատճառ եղաւ, որ ան առաքինի կտրիծը լսել մը ատենէն վերջը՝ նորէն ողջ առողջ տեսան : Ամէնէն աւելի Արնոլ ուրախութենէն ծերութիւնը մոռցաւ, և իր տղան տեսնալով նոր կեանք մը առածի պէս մխիթարւեցաւ : Յուլիոս քանի որ Ամերիկա էր՝ Արնոլ ուզելով իր մահւընէ ազատելուն յիշատակը ձգել՝ որ անտառին մէջ երկու վարադներէն Յուլիոսին ձեռքովը խալը սեր էր, մէկ պատկերահան մը կանչեց՝ ու ըստ որ տղուն ան կտրիծ դորձը քաշէ : Աս պատկերքը Յուլիոսին քաշած պատկերքին դիմացը կախեցին : Յուլիոս մէկ օր մը հօրու

խուցը մտաւ , մէյմըն ալ ան աղւոր  
պատկերքը տեսաւ նէ՝ զարմացած մը  
նաց : Արնոլ տեսնալով որ տղան շատ  
հաւնեցաւ աս բանիս , ուրախանալով  
զրկեց զինքը ու ըստ . « Որովհետեւ  
հիմայ մէկզմէկ նորէն տեսանկք , ու  
միայն մահը զմեղ իրարմէ պիտի բաժ  
նէ , ըսէ ինձի , ի՞նչ բան կուզես որ  
քու ըրած բարերարութեանդ փոխա  
րէն ընենք : Դիտեմ որ այսպիսի ա  
ռաքինի զործքերը ուկիով արծաթով  
չեն վարձատրւիր , Աստուած միայն  
կրնայ արծանապէս վարձատրել այս  
պիսի զործքերը՝ որ իրեն շնորհքովը  
կընեն մարդիկ . բայց աս կայ որ մար  
դիկ ալ կընան ուրիշներուն ըրած ե  
րախտիքը ճանչնալ : Ուրեմն սրտիդ  
ուղածը յայտնի ինձի ըսէ :

— Հրամանոցդ հայրական սէրը ,  
ըստ Յուլիոս , ինձի ամէն վարձքէ  
քաղցր է . դուն իմ կեանքս աղատե  
ցիր , դուն զիս մեծցուցիր ու կըթե  
ցիր , անոր համար ես ձեզի աւելի պար  
տական եմ . բան թէ դուք ինձի » :

Արնոլ ու Վարդարիտան տեսնաւ  
լով որ Յուլիոսին Ճշմարիտ հայրասիւ-  
րութեանը իրենց որդեսիրութիւնը չի-  
կրինար յաղթել, ուրախութեամբ լե-  
ցուածքի մըն ալ արցունք թափելէն  
ետքը՝ որոշեցին որ դոնէ Յուլիոսին  
յաջողութեամբ տուն դառնալուն հա-  
մար փառաւոր սեղան մը ընեն կիրա-  
կի օրը, և իրենց փեսան ալ բոլոր ըն-  
տանիքովը հրաւիրեն :

Արնոլ աղէկ տարիքը առած էր,  
բայց տղուն սիրուն համար առաւ հրա-  
յանը որ երթայ անտառը որս մը ընէ  
սեղանին համար. բայց Յուլիոս թող  
չիտրւաւ որ հայրը մինակ երթայ ու  
նորէն վտանգի մէջ լինայ. ինքն ալ  
հետը դնաց : Անտառը մնան, ծա-  
ռերուն մէջէն անցան, դուրս ելան.  
բայց կենդանի մը չիդտան : ՎԵՄ՝  
ալ յանկարծ խարազանի ձայն մը ու  
կառքի կործանելու թնդում լսեցին.  
քիչ մը անցաւ չանցաւ՝ ականջնուն  
կանչըռտելու ձայներ եկան : Յուլիոս  
մէկէն ցաթկեց, « Կըլսես հայրիկ,

սա ձայները, ըստ . կարծեմ դէշ  
չենք ըներ թէ որ հոն երթանք . ինձի  
կերենայ թէ մէկու մը դէշ դիպուած  
հանդիպեցաւ :

— Աղէկ կըսես, ըստ հայրը, ձգենք  
որսերնիս ու հոն վաղենք » :

Յուլիոս առաջ անցաւ, ու ճամ  
բուն վրայ հասաւ . տեսաւ որ դար  
վեր տեղէ մը վար կառք մը զլորեր է,  
մէկ անխւն ալ կոտըրտեր է . քովը մէկ  
խաթուն մը ընկեր է, անոր քովին ալ  
աղախին մը կեցեր, կառավարն ալ  
վէրք առած կերենար : Հարցուց Յու  
լիոս եղածը, աղախինն ալ սպատմեց  
թէ՝ չեմ դիտեր ձիերը դաղան մի տե  
սան ինչ եղան՝ որ յանկարծ խըրտե  
լով կառքը կործանեցին, կառավարը  
չիկրցաւ զիբենք սանձել . խաթունս  
ալ թեր ցաւցուց, բայց անոր ցաւը  
այնչափ սաստիկ չերեւար՝ որչափ խեղճ  
կառավարինը : Յուլիոս՝ բան չիկայ,  
բան չիկայ ըսելով սկսաւ մսիթարել  
խաթունը . պէտք եղած բաները հի  
մայ բերդէն բերել կուտամ, որ ասկէ

շատ հեռու չէ, ըսելու ատենը՝ Ար-  
նոլ վրայ հասաւ, խաթունը տուն հը-  
րամյուց, և խոստացաւ ամէն կեր-  
պով հոգալու. թեր նայեցաւ, վախ  
չիկայ, ըսաւ, թեդ կոտրած չէ՝ միայն  
քիչ մը ճըզմըւեր է. մէկ երկու օր  
հանդարտ պահես նէ՝ ցաւն ալ կանց-  
նի. հիմակուհիմա, ըսաւ, հրամմէ իմ  
տունս երթանք :

Յուլիոս խեղճ կառավարը շալկեց՝  
որ գէշ վիճակի մէջ կերենար. և այս  
պէս Արնոլին ու իր տղուն ջանքովը  
ճամբորդները մեծ օդնութիւն գտան :  
Խաթունին զատ սենեակ մը տուին,  
վիրաբոյժ կանչեցին, որ ըսաւ թեին  
համար թէ մէկ քանի օր հանդարտ  
կենայ նէ կառողջանայ : Երկու օրէն  
մերջը խաթունը վար ինչաւ՝ տանտէ-  
րը բարեելու : Պատին վրայ կախած  
պատկերները նայեցաւ, ու երբոր Յու-  
լիոսին քաշած պատկերքը տեսաւ նէ՝  
դոյնը նետեց, մէյմը ետ քաշեցաւ,  
ու արցունքը սրբեց : Արնոլ ասոր այ-  
լայլիլ տեսաւ նէ՝ պատճառը հարցուց.

« Ա Շ , պարո՞ն , ի՞նչ սրտով պատմեմ  
իմ թշուառութիւնս , ըսաւ խաթունը .  
ես մէկ թշուառ մայր մըն եմ : Իմ ըն  
կերս է Պատէրի կոմնը՝ որ տէրութեան  
մէջ շատ պաշտօններ ունի : Հարստու  
թեան կողմանէ կարօտութիւն մը չու  
նինք . բայց ի՞նչ շահ որ մեր մէկ հա  
տիկ ուրախութիւնը կորսնցուցինք . և  
հիմայ երկրիս բարիքը մեր աչքին բան  
չերևնար : Չորս զաւակ ունէինք . իւ  
րեքը տարիքնին չառած մեռան , մէկը  
մնաց Յուլիոս անունով , բոլոր յոյ  
սերնիս անոր վրայ դրեր էինք : Ասի  
կայ դեռ իրեք տարւան էր , բժիշկնե  
րուն խորհուրդով առի դացի ուրիշ  
տեղ մը օդ փոխելու համար : Համ  
բարձման օրը օդը խիստ աղւոր ըլլա  
լով՝ ուզեցի որ առաւօտանց քիչ մը  
ելլամ պարտիմ , Յուլիոսս ալ մէյտեղ  
առի դնացի ձորի մը քով : Տղան ինձմէ  
քիչ մը հեռացաւ որ երթայ ծաղիկ  
ժողվէ . ես ալ զիրք մը առեր նոյն օր  
ւան տօնին վրայ գրածը կըկարդայի ,  
մէյմ' ալ յանկարծ պոռալու կանչելու

ձայն մը փըրթաւ : ԱՅԷկէն ամէն բան  
թողուցի , տղուս կեցած տեղը վազե-  
ցի , մէյմ'ալ , ա՛հ , ի՞նչ էր տեսածս .  
տեսնամ որ արծիւ մը տղաս յափըշ-  
տակեր առեր կըտանի ... ԱՀ վերջը  
ինչ եղաւ չեմ զիտեր . վասն զի ես ինքը  
զինքս կորսնցուցի , մէյմ'ալ աչքս բաց-  
ւեցաւ նէ՝ ինքզինքս իջևանի մէջ ան-  
կողինը գտայ : Ետքէն իմացայ որ՝ տնե-  
ցիքը ետ չիդառնալս տեսնալով ելեր  
զիս փնտոեր են , ու խոտին վրայ մե-  
ռածի պէս ընկած դաեր են : Անկէ  
ետքը տասնըհինկ օր անկողինը մնա-  
ցի , և առողջանալուս պէս՝ ան թշուառ  
տեղէն հեռացայ տունս դարձայ :

— Ուրեմն , վերջը տղուդ վրայ բան  
մը չիմացա՞ր , ըստ Արնոլ :

— Ամենեին , ըստ խաթունը . վասն  
զի առջի բերանը մարդ չիդնաց փնտը-  
ոելու , ինչու որ ես ալ դրեթէ մահ-  
ւան դուռը հասեր էի . քիչ մը առող-  
ջացայ նէ ալ՝ ետ դարձայ :

— Տղուն հայրն ալ ողջ է :

— Ողջ է , և տունն է . պէտք է որ

ես ալ հիմա տուն դառնամ» : Աս ըստ սելով արցունքը սրբեց :

“ Ո՞րչափ ատեն է՝ որ աս բանս պատահեր է, ըստ Վընոլ :

— Աս մայիսին քսանւիրեք տարի եղաւ, բայց երեկ եղածի պէս ամէն բան միտքս է . խեղջ Յուլիոսս Ճերմակ վարտիք մը հագեր էր, կարսիր ուաքի ամաններ ու մոխրագոյն բաձկոն :

— Ասկէ վերջը առ տրտմութիւններդ մոռցիր, խաթուն, ըստ Վընոլ զուարթութեամբ մը : Աստուած՝ որ ատենօք Կանիկէլ մարդարէն առիւծներուն բերնէն խալրսեց, ասանկ ալ քուտղադ մէկ մարդու մը ձեռքով արծիւին Ճանկէն ազատեց : Ողջ է քուկին Յուլիոսդ, աս պատկերքը քաշողն ալ ինքն է, որ իր ազատիլը ձեւացուց աս պատկերքիս մէջ . ինքն ալ տեսնասինչ առաքինի, ինչ աղնիւ, ինչ պատուական մարդ եղեր է » :

Խաթունը առջի բերան դարմանալէն պաղած մնաց, մէյմըն ալ վեր ցաթկեց՝ ուրախութենէն ինչ ընելը չէր

դիտէր . կանչեց իր Յուլիոսը , խնապաց ,  
լացաւ , խօսեցաւ , քաներ հարցուց :  
Ապեց Յուլիոս իր մօրը դիրկը , սիր-  
ութ ելած սկսաւ լալ :

Են միջոցին Կրնոլին փեսան ալ  
տնովը հոն եկաւ երկրորդ օրւան սե-  
ղանին համար , և մէկ ուրախութիւն-  
նին հազար եղաւ : Վայրը պատմեց  
Յուլիոսին հօրը վիճակը , իշխանու-  
թիւնը , հարստութիւնը : Յուլիոս՝ «Ես  
ի՞նչ վիճակ ալ ունենամ՝ կուզեմ որ  
միշտ Յուլիոս Կրծիւեան ըստիմ , ը-  
սաւ , ինչպէս որ զիս իմ սիրելի ազա-  
տողս անուանեց » : Բայց որովհետեւ  
սիրտը կեփէր որ ժամ մը առաջ ճըշ-  
մարիտ հայրը տեսնէ՝ մայրը խոստա-  
ցաւ որ քանի մը օրէն ան ալ հոս  
կուզայ :

Են կիրակին անանկ սքանչելի ու-  
րախութեամբ անցընելէն ետքը՝ յա-  
ջորդ կիրակին Յուլիոսին հայրն ալ  
հոն եկաւ . ու ան օրերուն մէջ ի՞նչ  
ուրախութիւններ , քանի քանի շնոր-  
հակալութիւններ որ ըրին Կատուծոյ՝

չի սկատմըւիր : Այսչափ կըսեմ որ  
Յուլիոս իր ծնողքը դժնալէն ետքը՝  
նոր կեանկը մը ունեցածի պէս՝ սկսաւ  
օրերը երջանկութեամբ անցընել, ու  
քիչ ատենէն թէոդորոսին փեսան ըլ-  
լալով՝ թէ հօրը, թէ Արնոլին, և թէ  
թէոդորոսին արժանի ու երջանիկ  
ժառանգը եղաւ :



## ՑԱՆԿ ԳԼԽՈՑ

---

|         |    |               |   |   |   |   |   |    |
|---------|----|---------------|---|---|---|---|---|----|
| գ. լ. . | Ա. | Արծւին բոյնը  | . | . | . | . | . | 5  |
| գ. լ. . | Բ. | Մկրտութիւն.   | . | . | . | . | . | 12 |
| գ. լ. . | Գ. | Ուսմունք      | . | . | . | . | . | 18 |
| գ. լ. . | Դ. | Զախորդութիւն. | . | . | . | . | . | 31 |
| գ. լ. . | Ե. | Մեծ լուր մը   | . | . | . | . | . | 41 |
| գ. լ. . | Զ. | Ճամբորդութիւն | . | . | . | . | . | 49 |
| գ. լ. . | Է. | Դարձ          | . | . | . | . | . | 60 |
| գ. լ. . | Ը. | Փոխարէն       | . | . | . | . | . | 73 |

---



4822-4827

2013

5v.

us

you will



